




ՍԻՈՆ

Կրօնական Գրական
Բանասիրական



ՊԱՏՅԱԿԱՆ ՀԱՅ ԵՐԱԿԱՆ ԸՆԴ ՊԱՏՐԱԳՈՎՈՒՅՑ

ՆՈՐ 1956

L.
ՏՐԵՅՆ

«Սիոն» մայլ արմենական շիք, գունակ, էջակ, գուգակ, լուս, աշխատանք

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄՔԱԳՐԱԿԱՆ

— Ասուած մեզի ներ

ԵՐԵՎԱՆ

321

ԿՐՈՆԱԿԱՆ

— Ստեղծագործման բարոյագիտականը

ԽՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ

326

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

— * * *
— Ենթագիտակցուրիւն

ՅՈՎԱՆ ՇԵՐՈՎ

330

ՆԵՐ - ՄՈՀ

331

ՊԱՏՄԱ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

— Պատ Առակունի

ՀՐԱՄԱ Ք. ԱՐՄԻՆ

333

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

— (ԽԵԼ) Յովհաննես Թլկուրանցի
Նայելով դարձեալ Շահան Պերպերանին
Շահան Ռ. Պերպերան (Կենսագրական զիծեր)

Ն. ԵՊՈ. ԽՈՎԱԿԱՆ

337

ՏԻՐՈՂ ԱՐՔԵՐՈՒՄ

340

341

ԽՄԱՍՏԱՌԻՐԱԿԱՆ

— Խմաս և իրականուրիւն

ՇՈՀԱՆ Ռ. ՊԵՐՊԵՐՈՒՄ

342

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԻՆ

— Շնորհաւորական հեռագիրներ և նամակներ
— Սկեղեցականք - Բեմականք
— Պատօնականք

348

349

349

Բարեպատշական նույրեր

350

Ցանկ Ելւրոց 1956 տարւոյ

35

**ՍԻՈՆ - ի Տարեկան բաժնեգինն է՝
բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

تصدرها - بطريركية الارمن الارثوذكسن المدير والمحرر المسؤول - صاحب النشرة الاسقف هايكازون ابراهيمان

المدد

طبع في مطبعة دير الارمن - القدس

ديسمبر ١٩٥٦

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

—≡ U h a ū ≡—

1. SUPPLY OF EQUIPMENT

1956

• 974870371 •

0-14-12

ԻՐԵԱԳՐԱԿԱՆ

ԱՍՏԱԿՈՅ ՄԵԶԻ ՀԵՏ

Քրիստոսի Ծննդով Աստուած մարգելութեան հետ եղաւ նաև Ֆիզիքա-
կէս : Մարգարէներէն երազուած էմինանուէլի (ընդ մեզ Աստուած) աեսէլը
իր թանձրացեալ իրականացումը զաւա Բեթղեհէմի Մաուրին մէջ :

Սաեղծագործութեան «Ակիզը ճներուն մարդ երիցաւ երկրի վրայ Յի պատկեր Ասուծոյ»; Իսկ ժամանակներու «լրումքին Ասուուած յաշանուեցաւ պատմութեան թատերաբեմին վրայ մարդկային մարմինը»; Տիեզերքի մեծագոյն Դէպքն է այս իր խորքով և խորհուրդով:

Ա. ԾՆԱԽՆԴԻ ԿԵԴՐՈՒՆ ՊՈՏՄԱԽԹԻԱՆ. — Քրիստոնի ՆԱԽՆԴՅԵՆ առաջ և յետոյ Նշանաւոր շատ գէպքեր տեղի ունեցան մեր հոգագունախն վրայ: Ալշատարակներ» շինուեցան և բուրգեր բարձրացան: Մեծ կրօնադիրներ և օրէնտիրներ երեւցան: Եզական զիւտեր եղան և զիտական նոր լոյսեր բացուեցան: Պատմական և մեծ տարողութեամբ արշաւանքներ պատահեցան և ընկերային նոր շարժումներ խմբուեցան: Ասոնք յեղաշրջեցին մարդկային կեանքը և պատմութեան նոր անկիւնադարձներ տուին: Նոր ճամբաններ բացին մարդու մատելու և զործելու աշխարհներուն մէջ և ծնունդ ու վերելք տուին քաղաքածկութեան: Սակայն անոնցմէ և ոչ մէկը ծառայեց իրքի ժամանականից պատկրթութեան: Այդ մենաշնորհը վերապահուեցաւ Աստուծոյ մարգկութեան հետ մութեան: Այդ մենաշնորհը վերապահուեցաւ Քրիստոնութիւնը կապըլու պատմական Մեծ Գէպքին: Բնիթղենէմի Խնաւնդով պատմութիւնը կապըլու անշարժ խարիսխի մը: Ասկէ յետոյ գէպքեր յիշուեցան Քրիստոնուեցաւ անշարժ խարիսխի մը: Այսկէ յետոյ գէպքեր յիշուեցան Քրիստոնէ Վերջ: Խոկ Քրիստոս եղաւ կերպարներ պատմութիւնն: — Այս օրեր: Հին

«ԱԽԲՈՋՈՒԽԹԻՒՆ» ՄԵՐԸ ԱՐԵԼՈՅ ՕՇԱՀԱԿԱ ՄԱՆՈՒՅՆ
թէ նոր աշխարհներուն մէջ, առաջար մարդկաւթիւնը կը առնէ մեծաղոյն
իրախճանքներով ու երջանկութեամբ յիշատակը Մեծ Գէպքին։ Հաւատացեալ
կամ հեթանոս, մարդիկ կարծիս ընտղղաբար կը զգան յաւիսենական բարիբը
որ ամենքին կուգայ Աստուծոյ այս նոր Արքեւն որ կը ծագի հաւատաբապէ, ո
արդարներու և մեղաւորներու վրայ, իր հրձութն և կը հրձուցնեն իրենց նման-
արդարներու և մեղաւորներու վրայ, իր հրձութն և կը հրձուցնեն իրարու։ Իր կինզա-
ները բազմամիլիոն արժողութեամբ նույնենք բաշխենց իրարու։

նացնեն իրենց ընտանելան յարկերը տօնածառերով և կը լեցնեն ազօթքի վայրերը զուարթ բազմութիւններով։ Այս բոլորը կը հասաւատեն սառազութիւնը հրեշտակի յայտարարութեան որ տրուցաւ հոգիւներուն։ «Ոհաւասիկ աւետարանեմ ձեզ ուրախուրիս մեծ, որ եղիցի ամենայն ժողովրդիան»։

Ստոյդ է թէ հոգիւներէ քաղցր սարսուռ մը կ'անցնի ունկնդրելով Ծնընդեան աւանդական մեղեղիւները որոնք աւետաւոր կը հոչակին, ի լուր աշխարհի, Մեծ Դէպքը և անկէ եկած բարիջները։ Ստոյդ է որ համերաշխութեան և բարի կամեցողութեան ընդհանուր միջնորդու մը կը ստեղծուի զրեթէ ամենու րեք։ Այքան ալ զեղեցիկ և զրաւիչ երեւոյթներ ըլլան ասոնք, փաստեր չեն սակայն նոյնքան կարեւոր ուրիշ իրականութեան մը։ — Մարդուն Ասուծոյ նետ ըլլալու անհրաժեշտութեան։

ԷՌԵԹՆԵՐ ՄՌԱՐԴՈՒՆԵՆ ԾՆՈՒԹԿՆԵՐՆ Է. — Արքան ալ էական ու կենսական կարեւորութիւն ունենայ Աստուծոյ մեզի հետ ըլլալու պատմական իրականութիւնը, զործնական զեմին վրայ կարեւորակոյնը մարդուն Աստուծոյ նետ ըլլալու է։ Ասկէ միայն կախեալ է աշխարհի խաղաղութիւնը, ազգերու երջանկութիւնը և անհատներու յաւիտենական ճակատագիրը։

Առաջաւոր մարդկութեան մէջ ի յայտ եկած այս առողջ բնազդը, որուն չնորհիւ զրեթէ հրաշքով կարծիս կ'իրականանայ «ի մարդիկ հաճութիւն» երզը և երազը զէթ Ծննդեան շրջանին, գժրախտարար չի վերածուիր բանականութեան։ Աստուծոյ մեզի հետ եկած րլլալու բնազդական երջանիկ արամադրութիւնը և անոր յաջորդող սքանչելի ողին չի տարածուիր ամբողջ տարուան վրայ։ Մինչև իսկ «Քրիստոնեայ» կոչեցեալ մարդկութեան մեծաղոյն զանգուածը կ'ապրի տարուան մնացեալ օրերուն այնպէս՝ որպէս թէ Աստուծած երբեք մեզի հետ եղած ըլլալու։

Ստոյդ է թէ «յերկիր խաղաղութիւն» ամէն ազգ անընդհատ կ'երգէ. խաղաղասիրութեան «ախոյցեան» ամէն մեծ պիտութիւն կը յաւակնի ըլլալ. սակայն հրապարակը այնքան ուժգին կը լեցուի «խաղաղութիւն», խաղաղութիւն» աղմուկով, որ ճայներու վերջնական զումարը կ'ըլլայ խռովութիւն

Արշափ ատեն մեր երկրագունտին վրայ աղքատներ կազմեն չափախիչ մեծամասնութիւն, որչափ ատեն որ արդարութիւնը զլուխը բարձր չշրջի աղզերու հրապարակներու վրայ, որչափ ատեն որ հսկայական զանգուածներ ապրին վախի և աղիտութեան բռնակալութեան տակ, ու որքան ատեն որ առաջաւոր մարդկութիւնը իր շահագիտական տեսակէտները պարտազըել չանայ «յետամնաց» և տկար ազգերուն վրայ, այնքան ատեն մարդկութիւնը զրկուած պիտի մնայ Աստուծոյ հետ ըլլալու չնորդքէն և բարիքէն Աշխարհի բոլոր ծաղերուն մէջ կընայ մեծ խրախճանքներով տօնուիլ Աստուծոյ մը Ծնունդը մարդկութեան ծոցին մէջ։ սակայն մինչև որ «ի մարդիկ հաճութիւն»ը տեւապէս շիրականանայ երկրի վրայ, երկինքի մէջ պիտի չարձանագրուի որ մարդկութեան Ծնունդը տեղի ունեցած է Աստուծոյ ծոցին մէջ։

ՔԲԻՍՏԱՍ ՄԵՐ ՄԷՋ. — Մարդկային մեծ շրջանակէն եթէ իշնենք այն «փոքր ածուն», զոր կը կազմէ հայութիւնը, պիտի տեսնենք որ պատկերը տարըեր չէ նաև այստեղ։

Պատմական իրողութիւն է որ Աստուծած մասնաւոր կերպով հայ ժողո-

վուրդին մէջ յայտնուեցաւ այն օրէն երբ լուսաւորչի Տեսիլքով «Էջ Միածինն ի Հօրէ», և լոյս փառաց՝ ընդ նմա»: Եւ մեզի հետ մնաց դարեր շարունակ երբ մենք անցանք կրակի և սուրի մրրիկներու ընդմէջէն: Ու պէտք է հաստատել որ մենք ալ եղանք Աստուծոյ հետ. վկայ՝ մեր հաւաքական քրիստոնեայ կեանքը, մեր մարտիրոսներու բազմութիւնը և մեր համակ կրօնական մշակոյթը: Աստուած ինքինք տուած էր մեզի. մեր կարգին ջանացինք տալ իրեն ինչ որ մեր լաւագոյնն էր և ինչ որ մեզի համար թանկարժէք էր. — կեանք, միտք և նիւթ: Մեր վերապրումը մարդկային փոթորիկներու մէջէն զրեթէ կը պարտինք Աստուծոյ հետ ըլլալու այս պատմական իրողութեան: (Թէ Աստուած «տանջէ գամենայն որդի զոր ընդունի» կրօնական ճշմարտութիւն մը և իրողութիւն մընէ որ կրնայ կարեւոր լոյս ձգել մեր պատմութեան այլապէս անըմբոնելի կարդ մը երեւոյթներու վրայ, որոնց չենք անդրադառնար առայժմ):

Աւելի քան կէս դար է որ փոխուած բան մը կայ նուև մեր մէջ. մեր կարդ մը կազմակերպութիւններ կը գործեն այնպէս որպէս թէ Աստուած երբեք այս ժողովուրդին հետ եղած չըլլար, ոչ ալ՝ մեր ժողովուրդը Աստուծոյ հետ: Յարգելով հանգերձ պատկառելի բացառութիւնները, աւելի քան կէս դարէ ի վեր, անոնք որոնց ձեռքը անցած է այս ժողովուրդի, այսպէս ըսենք, «քաղաքային» և «ընկերային» դաստիարակութեան ղեկավարութիւնը, բացէ ի բաց կամ լուելեայն զրեթէ մոռացութեան տուած են Աստուծոյ մեզի հետ եղած ըլլալու պատմական իրողութիւնը: Այս տկամայ հաւաստումին աղաղակող զըլլաւոր փաստերէն մէկն է այն «քաղաքային» և «ընկերային» այլամերժութիւնը որ այլես զրեթէ տիրական դարձած է յատկապէս վերոյիշեալ շրջանակներու մէջ: Վատանզը աւելի մտանողիշ կը դառնայ երբ անդրադառնանք որ խմբակցական այդ այլամերժութեան ողին հետզնետէ համակել և կազմակուծել կը սպառնայ հայ զանգուածը: Այլամերժութիւնը բացէ ի բաց ժխտումն է «ի մարդիկ հաճութիւն» կրօնա-ընկերային սկզբունքին, որ իրրե երգ և Աստուծոյ կամք երկինքէն երկիր իջաւ Քրիստոսի Ծննդեան օրն իսկ:

Այլամերժութիւնը դիւրաւ կրնայ չփոթուիլ նախանձայուզութեան հետ, ինչպէս յիմար յանդզնութիւնը՝ կշռուած քաջութեան հետ: Այլամերժութեան հետ զուզընթաց կը քալեն ատելութիւնը և արհամարհանքը. անոր կը հետեւին հերձուածը և ինքինք սպառող ամուլ պայքարը: Իսկ նախանձայուզութիւնը անբաժան է արդարակորով սէրէն. իր պտուղներն են մինուրատի մաքրազործում, կարգ կանոնի վերահաստատում և միասնականութեան վերականգնում:

Ինչ որ է քոսը ծառին, նոյն է այլամերժութիւնը ազգերու կեանքին — կուտէ, կը սպառէ անոնց կենսունակութիւնը և զաճաճ կը պահէ զանոնք: Ինչ որ է սառոյցը ժայռերուն, նոյնն է այլամերժութիւնը միաստարը հաւաքականութեանց — կը հերձէ, կը բեկանէ և կտոր կ'ընէ անոնց դարաւոր տուկունութիւնը: Երբ այս ախտը տիրապետած է անհատներու կամ ժողովուրդներու մտքին ու հոգիին, այլէս բարոյալան չափանիշներ ըլլալէ կը դարձին ճշմարտութիւնը, արդարութիւնը և իմացական պարկեցութիւնը: — Մերժուած կողմին դիրքն ու տեսակէտն է որ կը ճշգէ միւս կողմին դիրքը և տեսակէտը կողմին դիրքն ու տեսակէտն է որ կը ճշգէ միւս կողմին դիրքը և տեսակէտը կողմին դիրքն ու տեսակէտն մը մասին: Այլամերժին համար ուրիշներու վրայ վնասուած տուեալ կացութեան մը մասին:

զբեթէ միակ արժանիքը «իր կողմէն» կամ «իրեն համակիր» ըլլալն է: Եթէ զայն ունի՝ մնացեալ արժանիքներուն կը ափրանայ հարկը պահանջած պարագային: Բոլոր ապարժանիքներու տէր է մերժուած կողմը կամ «իրեն համակիր» չեղողները: Այս չափանիշներով «քաղաքային» կամ «ընկերացին» դաստիարակութիւն ստացող սերունդներ կը խաթարուին իմացապէս և հոգեպէս: Կողմակալական ժամանակուոր «բարիքներ» պաշտպանելու պարագային՝ այլամերժը չկրնար տեսնել վերջնական չարիքները որ կը պատճառէ ի՞ր խկ ցեղին զոր անկեղծօրէն կը սիրէ . . .

Քրիստոսի մեզի հետ ըլլալուն զիստառ նպատակն է, հրեշտակի աւետիսին համաձայն, մարդոց մէջ «հաճութիւն» յառաջացնել: Այս զաղափարը աւելի հանգումանօրէն կը պարզաբանէ Պօղոս Առաքեալ: «Յիսուս Քրիստոսի միշնոցու դուք որ երրեմն հեռաւոր էիր, մերձաւոր եղաք, որովհետեւ Ան է մեր խողաղութիւնը որ երկուքը մէկ ըրաւ (= մարդոց մէջէն բաժանումը վերցուց): Իրրե միշնորմ ծառայող ցոնկը քակեց (= դասակարգային կամ ցեղային խորութիւնը չնշեց) որպէսզի երկուքը, (հաւատքի եկած հրեան և հեթանոսը), իրմով մէկ նոր մարդու վերտծէ, և խողաղութիւն հաստատէ, և հաշտեցնէ երկուքը Աստուծոյ հետ՝ մէկ մարմինով, որովհետեւ թշնամութիւնը (այլամերժաթիւնը) սպաննեց իր անձին վրայ: Եւ եկաւ խողաղութիւն աւետեց ձեզի: Հեռաւորներուդ, և խողաղութիւն՝ մերձաւորներուդ . . . ուրեմն այլհա օտար չէք (իրարու), այլ՝ սուրբերու քաղաքակիցներ և լինանի՛ Աստուծոյ» (Եփս, Բ. 13-20):

Այլամերժութեան ովիսվ վարոկուած ընկերացին շրջանակներ և անհատներ երբեք Աստուծոյ, այսինքն ձշմարտութեան հետ պիտի չկրնան ըլլալ: Անոնք չեն կրնար ժառանգը և շարունակուն ըլլալ նաև մեր նախնիքներու յայտնաբերած ազնուական ոգիին, ոչ ալ՝ իրենց հետ ունենալ մեր ցեղի ներկայ առողջ մնացած ոլչամիտ տարրը:

* * *

ՄԵՆՔ ԱԼ ԱՍՑՈՒՄԱՅ ՀԵՏ. — Առուած պատճեկան որոշ պահի մը մէջ չէ միայն որ մեզի հետ եղած է: Մեզի հետ է միշտ և խոստացած է մեզի հետ ըլլալ «զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարհի»: Արդարեւ Քրիստոս մեզի հետ է իր ետին ձգած անսպառ հոգեկան և բարոյական ժառանգութեամբ: Ան մեզի հետ է իր «Լեռան Քարոզ»ին մէջ, Առակներուն մէջ, իր կտակի և Հրաժեշտի խօսքերուն մէջ:

Քրիստոս մեզի հետ է, տեսանելի կերպով, իր Զահարերութեան մեծ Խորհուրդին մէջ: Մեր Ա. Սեղաններուն վրայ մշտնչենաւորուած Ա. Պատարագները զգալի կերպով մեզ հետ կը պահեն զԱյն իր Սիրոյ և Զահորութեան զերաղոյն արարքին մէջ:

Քրիստոս մեզի հետ է իրեւ «Աշխարհի լոյսը»: Մենք լոյսով միայն կը տեսնենք բնութեան պարզած զեղեցկութիւններն ու տղմաթաթախ ճահճացումները: Լոյսով կը ճանչնանք թէ մեր դէմ ելնող կենդանին զանուուկ է թէ զազան: Քրիստոսի բերած լոյսով միայն կրնանք մենք զանազանել իսկական բա-

րին՝ չափէն, ճշմարտութիւնը սուտէն և հոգեկան զեղեցկութիւնները բարոյական ազեղութիւններէ:

Քրիստոս մեզի հետ է, վերջապէս, իրրի «Ճանապարհ», ճշմարտութիւն և կեանք»։ այսինքն իրրի ուղղութիւն՝ չխռակ կեանքի, պարկեցաւ մաքի և խաղաղ խղճմաննքի։

Հայ ժողովուրդը ինչ որ ունի իրրի պարծանքի առարկայ և յաւերժական արժեք — Եկեղեցի, մաքուր նկարագիր, մեծասքանչ ծէս, կրօնական մշակոյթ և այլն կը պարտի մեծազոյն չափով իր Աստուծոյ հետ ըլլալու իրողութեան։ Հոգիով և զգացումներով չտարառուած հայ գոնզուածը կը ցանկայ պահել այդ պատմական և աստուածային մենաշնորհ։ անոր մէջ կը գտնէ իր միսիթարութիւնը, երջանկութիւնը և իր ֆիզիքական ու հոգեկան առահնօգութիւնը։ Մեր ժողովուրդի համար հարցում մը ըլլալէ աւելի համոզում մընէ առաքելական այս խօսքը։ «Եթէ Աստուած ի մեր կոյս է, ո՞վ իցէ մեղ հակառակ»։

«Աստուած մեզի հետ, մենք ալ Աստուծոյ հետ»։ Այս պէտք է ըլլայ մեր ազգային նշանաբանը յառաջիկայ տարի և զալիք բալօր տարիներուն, ինչպէս եղած էր այդ գարերով մեր պատուական նախնիքներուն։ Ասիկա արգէն նշանաբանն է Եկեղեցւոյ Սրբազն Պետին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգէն Ա. Կաթողիկոսի։ Այս նշանաբանէն կ'առնէ ան իր անսահման լաւատեսութիւնը և գրական, շնորհար, կառուցողական աշխատանք կատարելու իր համբուրելի եռանդը, իր ոգնուական օրինակը վարակիչ ըլլայ ամենքիս համար։ Թոյլ պէտք չէ տանք որ հատուածական այլամերժութեան ողին վերածուի ազգային ախտի մը։ այդ կրնայ դուռ բանալ անդարմանելի ազգային պէտներու . . .

Ծննդեան Տօնին մշտահոս պատգամն է. շարունակենք Աստուծոյ հետ ըլլալ օրովհետև Աստուած շարունակ մեզի հետ եղած է, և զգալի նշաններ կան որ մեզի հետ է յատկապէս ներկայ ժամանակներու մէջ։

«ՍԻՐՆ»Ի 30-ԱՄԵԱԿ

ՍԻՐՆ իր այս թիւով կը բոլորէ իր «Նոր Շրջան»ի 30 տարիները, իսկ իր ծննդեան՝ 90 ամեակը։ 30 տարիներու կեամի մը մեծ Հաստատութեան մը պահօնարերին համար երկայն շշան մը չէ։ սակայն նեկի իրազութիւն է որ «Նոր Սիրն»ը 30 տարիներ շարունակ լոյս տեսաւ անընդհատ, եւ կարելի կանոնադրութեամբ, Ա. Արտիք թէ՝ լայն եւ քէ մահաւանդ նեղ օրերուն։ Ուեկի հանգամանօւէն պիտի անդրադառնամի այս տարեգարձին «ՍԻՐՆ»ի յառաջիկայ թիւով։

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՏԵՂԾԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆԸ

(ԱՄԱՆՈՐԻ ԱՐԹԵՐՈՎ)

Ի՞րեւ ոչ հառն ցորենոյ անկետ յերկիր մեռանիցին, ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի բազում արդիւն առնել:

Պարզիկ՝ առնուազն կը խորհին։
Մարդոց խորհելու այս իրողութիւնը կրնայ հերքուիլ այն առեն միայն երբ գաղրին անոնք խորհելէ։ Խորհող էակը եթէ չի կայ, ըստ ինքեան խորհիւը պէտք է գոյութիւն չունենայ։ Ախալ կամ ճիշգ՝ Տէքարդ իրաւոնք ունէր ըսելու։ կը խորհին՝ ուրեմն եմ (cogito ergo sum)։

Խորհելու իրողութեան երբ խորհող էակը անմիջականօրէն անզրադառնայ, ոչինչ պիտի խորհի բայց եթէ իր խորհիւը և իր ըլլալը։

Միաքը կը խորհի այն ինչ որ կը խորհի, եթէ իմ մտքիս խորհելու առարկան իմ միտքս է, կարելի բան չէ միտքս զուրո տարրեր առարկայի մը մասին խորհիմ։

Բայց անգամ մը որ ձերբազատիմ ես ինձմէ, առանց որ ինքզինքս կորոնցնեմ, իմ մտածմանս զիմաց անմիջապէս կը կենայ աշխարհը իր ամբողջութեանը մէջ։ կը գտնեմ ինքզինքս բազմազանութեան մը զիմաց, սակայն, ու եթէ ջանամ այս բազմազանութիւնները հասկնալ իրենց հասարակաց եղաղ մէկ բան իրեն, կը տարուիմ խորհելու որ ինձմէ զուրո, արածուրեան և շարժումի իրողութեանց առջև կը զըտնուիմ։ Հոս գարձեաւ իրաւոնք ունի Տէքարդ ըսելու։ ՕՏՈՒՔ ինձի շարժում և տարածութիւն և ես աշխարհը կը վերկառուցանեմ։

Շարժումի և տարածութեան մեր գէմ յանդիմանութիւնը մեր մէջ յառաջ կը բերէ վիճակ մը որուն մէջ կը տեղաւորենք շարժումը և տարածութիւնը, իրեն անցիալ, իրեն ներկայ և իրեն ապազայ։ Փամանակը հետեաբար ուրիշ բան չէ եթէ ոչ մեր կողմէ եղած մեկնութիւն մը, պիտմակ-տեղը մը որուն մէջ կը զնենք շարժումը և տարածութիւնը։ Ու ամէն անգամ որ տարի մը

կ'անցնի մեր կեանքէն, այսպէս ըսելու համար, ու մենք կը խորհինք, մեր ըրածը ուրիշ բան չէ եթէ ոչ կեզրոնացեալ անդրագարձ մը մեր պիտմակ-տեղ սին կամ մեկնութեան զոր տուած ենք շարժումին և տարածութեան։

Ամանորին երբ կ'ափսոսանք ու կը տանչուինք, խորհելով որ մեզմէ, մեր հոգիէն, մեր կեանքէն, մեր էռութենէն, մեր լինելութենէն բան մը ես պակսեցաւ, կը սիալինք։ Այս սիալին պատճառը մենք ենք։

Քանի որ կը տարուինք՝ այս մեկնութիւնը զոր տուած էինք շարժումը և տարածութիւնը լմբանելու՝ նոյնը ընելու, մեր էռութիւնը, մեր խոկ լինելութիւնը լմբանելու։

Ամենէն տարօրինակը և ամենէն յատկանշականը այն է որ երբ Ամանորին կը բերուինք խորհելու մէկ կողմէն ժամանակի և անոր հատ կապուած իրադարձութեանց մասին, միւս կողմէն ալ սակայն կը խորհինք մեր մասին և միայն մեր մասին։ Երբ ընտանիքը հաւաքուած է կազանդիառին շուրջ ու վերջացած են ընծայ «առնել-տալու» արարողութիւնները, ծնողանայուած քը կը սասի օճախին մէջ հետրզ հետէ հատնող կրակին։ Ի՞նչ կը խորհին վասահ կրնաք ըլլալ որ պատասխանը ու չինչ է։

Այս ռուբինչ յութիւնը յառաջ եկած պարզ այն միակ պատճառաւ որ միտք ինքզինքն է որ կը խորհի։

Միաքը կը մեռնի այսպէս, երբ ինքզինքը կը խորհի։

Բայց քրիստոնէական իմաստասիրութիւնը կը պահանջէ որ միտքը մեռնի։ Քրիստոնէական աստուածաբանութիւնը միշտ ալ քաջալերած ու պայման զրած է սերկինքի արքայութիւնը ժառանգելու համար՝ ինքնամեռուցում։

Ազատելու համար այս երեւթեական հակառականէն, պէտք է խորհիլ հետեւալ ձեռով։

Երբ միտքը ինքզինք կը խորհի, կը գագրի ասով ուրիշ բան յարհենէն։

Միաքը կը սկսի սենդազուրծել սակայն երբ այս ուրիշ բանը խորհի։

Եթէ ոչ հառն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցին, ինքն միայն կայ . . .։ Յուրինի համբկը հողին մէջ եթէ չմեռնի, ինք միայն կայ. պէտք է մեռնի՝ ուրեմն ոչ

միայն ինք չը՛ւայ, առ իր ը՛ւալով՝ տարբեր բան կամ բաներ ևս ըլլայ. առաջ եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ»:

Փոխարեական իմաստով՝ «միաք-ցուրենի հատը պէտք է ինայ ինքինքէն զուրս, մեռնի ինքինքին համար, բայց մեռնի նաև և մանւանդ շշարժում և տառածութիւն - հոգ օրին մէջ որպէսպի կարենայ այդ պէտք ձերքազառութով ինքինքէն ըստեղծագործական նոր աշխարհի մը մէջ բազմանալ»:

Աւրեմն որպէսպի ստեղծագործումը իւրագործուի, պէտք է միտքը երկու անդամ մեռնի: Մեռնի ինքինքին համար, ապա մեռնի ուրիշին համար:

Եթէ սակայն պատահի որ հունարին մէջ պակսի կինսունակութեան աւիշը, բնական է խորհիլ որ իր կրկնակ մահերը իսկական մահուան մը ճակատազրին կ'առաջնորդեն. կինսունակութեան աւիշին պակասութը պէտք է հունար նկատել արդէն իսկ մահուան գատապարտեալ:

Բայց մարդ-հունարը և ցորենի հունար միենանը չէ: «Մարդ-հունարը արդէն Աստուածային Տաղանդի կամ Շնորհի աւիշը ունենալու առանձնաշնորհումին արժանաւցած է ի զօրութեան (en puissance):

Աստուածաւունչ Մատեանը կը պատմէ մեզի աշխարհի ստեղծագործութեան հետ միասին մարդուն ալ ստեղծումը: «Եւ փըշեաց Շունչ կինդանիր: «Բայ Աստ պատկերի Աստոււծոյ ստեղծ զնա»: Այդ Աստուածային Շունչը կամ Հազին ուրիշ բան չէ եթէ ոչ ամարդ-հունարին մէջ ի զօրութեան շնորհուած կինսունակութեան, կամ ստեղծագործութեան աւիշը: Անզամ մը որ մինք լրջօրէն անդրազառնանք այս բացարձակ իրականութեան մեզմէ ներս, ու առաւել կամ նուազ ուժգնութեամբ կ'անդրազառնանք արդէն, բայց լրջօրէն անդրազառնանք՝ կը խորդանք զայն, ու աւելին՝ կը մզուինք ստեղծելու. ու պէտք է որ ստեղծենք Այս է ստեղծագործման բարուագիտականը: Ստեղծագործելը մարդուն իրաւունքը չէ. այդ կը պատկանի Աստուծոյ. բայց իր պարտէն է. զանգի իրաւունքը՝ հեղինակ կ'ենթադրէ. պարտքը՝ հեղինակն նկատմամբ յարաքերութեան որոշ զործ կը պահանջէ:

Աւրեմն որպէսպի ստեղծագործման բա-

րոյականը իրագործուի, այսինքն սրբէսպի մարդը կարենայ ստեղծել, անհրաժեշտ են իրմէ դուրս՝ աւրիշը, այսինքն շարժում և տարածութիւն. այլ խօսքով՝ արդէն ըստեղծուած աշխարհի կամ տիեզերք, իր ամբողջութեանը մէջ. յետոյ՝ տալանի, այսինքն կինսունակութեան աւիշը. այլ խօսքով՝ Աստուածադարին Շունչ և ապա ազատութիւն, այսինքն ինքնամոռացում և ինքնամեռուցում:

Մարդկային քաղաքակրթութեան բոլոր ստեղծագործութեան արմէքները յառաջ եկած են ստեղծագործման բարուագիտականին իրագործումովը: Պատմութիւնը տուած է մէզի անհերքելի ապացույցներ:

Կրօնական մարդի մէջ Մովսէս, Եսայի, Քրիչնէ, Կոմիի: Կիոս, Մոհամմէտ, Պողոս Առաքեալ, սրբուհի Թէրէզա, Օգոստինոս, Ֆրանչիսկոս Ասիդացի, Ասհակ-Մհօրոսպ, Նարեկացի, Շնորհալի: Արուեստի աշխարհին մէջ՝ Պիթիաս, Միքէլ Անդելո, Պէթհուզին, Անֆանչէլ, Շէյքսպիր, Կէօթէ, Այզազովսքի: Գիտական մարդին մէջ՝ Կոպենհագենի, Կալիլէ, Լեւանոն, Լատիսըն, Այնչժամայն: Այ իմաստասիրական աշխարհի մէջ՝ Առկրատ, Պատոնն, Արիստոտէլ, Պղոտին, Քանիթ, Տէքարթ, Պէրկոսն ու ասկաւին իրենց նման միւս մարդոց փաղանգը եթէ երբեք իրենց սմիաք-ցորենի համար միուցուցած ըլլային ստեղծուած աշխարհ-հոգ օրին մէջ խորդպալով իրենց ներաշխարհին տագ անգը, Աստուածային Շունչը, պիտի չունենային իրենց սրագում արդիւնացը:

Այ ամէնքս ալ, աշխարհի ո՞ր կողմն ալ ըլլանք, ինչ ազգի կամ կրօնքի ալ պատկանինք՝ կը վայելինք ստեղծագործուներուն մշակութային արմէքներու այդ սրացում արգիւնացը:

Ստեղծագործման բարուագիտականի իրագործման մէջ վերին աստիճանի կարևոր և անհրաժեշտ է ազատութեան տիրացումը որուն թիւլաղբանքը կ'ընէ «եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի», ինքն միայն կայ ։ ։ ։ աւետարանական հաւաստումը:

Ազատութիւն: Արուն վրայ կը բարձրանան աշխարհի քաղաքակրթութեան բոլոր իմաստասիրական և աստուածաբանական դրութիւններու կառուցքները:

Չէ իրագործուած, չի կրնար իրագոր-

ծուիլ որեէ ստեղծում եթէ չըլլայ ազատութիւն՝ մարմահական վարի ու վայրի ըգացումներէն։ ազատութիւն՝ սնանկացնող ու մեր կինսունակութիւնը, մեր տաղանդը, աստուածային Շահնշը քարացնող սէրերէ ու միտքերէ։ Ազատութիւն մեր նուէն, մեր ճպիմ և նուէն, որ կը մեանի լոկ ինքինքին համար բայց ոչ չուրիշըն ալ համար։ Ազատութիւն՝ նոյնիսկ մարդերէ ու աշխարհային գեղեցիկ խոստումներէ։ Ազատութիւն՝ մեղքէ։

Ալր ոչ առնու զիտաչ իւր և զայ գինի իմ՝ չէ ինձ արժանի։ Որ գտանէ զանձն իւր կորուցէ զնա։ և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ զացէ զնա» (Մատթ. Ժ. 38)։ Կեանքի մէջ խաչը զրկիլ կը նշանակէ ահունտ-անձօին մեռուցման Գողգոթային բարձրանալ։ Ով որ իր ահունտ-անձօը կը մեռցնէ ինքինքին համար, կը գտնէ զայն բայց այդ զիւտը՝ կորուստ է արդէն։ Ով որ զայն կը մեռցնէ չուրիշըն համար, Աւետարանի լոյսով՝ Յիուսուն համար, զայն կը գտնէ և այս զիւտը ստեղծումի իրաւորդման յարութիւնն է։

Անին մեռուցումը տիեզերքի արգաւանդ հոգին մէջ մեզ կը հասցնէ խմացականութեան և հոգեկանութեան երկինքները ու կը զնէ Աստուծոյ սրտին մէջ, կ'ամուսնացնէ Աստուծոյ յաւերժական Միւրոյ Հոգւոյն հետ։ Մինք պիտի ապրինք Աստուծոյ մէջ ու Աստուած՝ մեր մէջ։ օկաց յիս, և ես՝ ի ձեզ։ Ազատութիւնին յիտոյ պէտք է զիտնանք բացուիլ աշխարհին, բնութեան գեղեցկութիւններուն, մարդոց, վերջապէս տիեզերքին որ Աստուծոյ Զեռքէն մեզի տրուած անսպառ զանձերու հանք է։ Աստուծոյ Աչքէն ճառագայթուած սէրերու ովկիան է որմէ մեր հոգին պէտք է ըմպէ և զոր մեր մրտքը պէտաք է պեղէ։ Ու ի՞նչ զիւտեր, այն տահն։ խմացական ստեղծումի ի՞նչ ծաղիկներ։ սրբութեան գերերջանիկ ասպրումի ի՞նչ թոփչքներ։

Բայց ստեղծագործման բարոյագիտականը ի՞նչպէս կրնայ իրագործուիլ երր մէկ կողմէն պահանջք կը ներկայանայ ազատութիւն՝ աշխարհէ և միւս կողմէ բացուիլ՝ աշխարհին։

Փարատեհու համար ըստ երեսյթի այս երկրորդ հակասութիւնը, պէտք է հետեւալը խորհինք։

Ստեղծագործութիւնը եալիս երկու եզրերու ներկայութիւնը կ'ենթաղրէ։ Դէմ հանգիպում՝ աշխարհին, բայց զէմ հանգիպում նաև Աստուծոյ։ Բացուիլ աշխարհին այնքան որ առանց գերի դառնալու անոր, բացուիլ Աստուծոյ։ Ստեղծագործութիւնը, այսպէս, կը գտանայ առ Աստուած-Մատնիսը բարձրացող, աշխարհի մէջէն, ազատութեան վճառկան երկաթը։ Երբ մարդը մօտենայ աշխարհին ու իր այդ մօտեցման ընթացքին երբ զգայ մեղքին նետը, ձերբազափի պիտի անկէ ու բարձրանայ ուղահայեց ձեսով գէպի Աստուած։

Ստեղծագործութիւնը, այսպէս, չ'իջնիր Աստուծմէ, այլ կ'ելլէ առ Աստուած։

Ու սուրբերը աշխարհի մէջ ազօթելով հանգերձ՝ աշխարհէն դուրս ապրած են։ Ամէն մէկ առարկայի վրայ, ամէն մէկ մարդու վրայ, երկրի ու երկինքի վրայ տեսած են Աստուծոյ շունչը, Աստուծոյ ներկայութիւնը։

Ահա թէ ինչու Առկատ յաճախ կը խօսէր իր հոգիին այցելող դեմոքի մասին ու կը թելազրէր որ մարդիկ պէտք է իմաստաօէր ըլլան, ու իմաստաօէր ըլլալու համար պէտք է որ մեղքէ հեռու մեան ու կապուին Բարիին, Գեղեցիկին ու ձշմարիտին։

Հետեւարար, ստեղծագործման բարոյագիտականը կ'իրագործուի այսպէս, երկու պողոսաներէ լնիթանալով։ մին՝ մարդուն Աստուծոյ հետ զէմ հանգիպման պողոտայով, և միւսը՝ մարդուն, մարդուն և աշխարհին հետ զէմ հանգիպման պողոտայով։ Այս երկու հանգիպումներուն սկզբնակէախն սակայն, պէտք է երաշխաւորել միաք-ին, ես-ին, անձ-ին կրկնակ ամահաերը։ ի՞նքնամեռուցումի և սուրիշօին մէջ մեռնելու ժահերը, սակատութեան» ծիրանիին մէջ պատմուճանուած։

Բայց ի՞նչո՞ւ պէտք է ստեղծագործենք։ Եթէ չենք ուզեր մեան մեզի հետ ու լճանալ։ Եթէ չենք ուզեր ըլլալ հաստէր, ամբարտաւան ու ատապալիլ մենք մեր մէջ։ Եթէ չենք ուզեր մեզք գործել, պէտք է ստեղծագործենք։

Եթէ չենք ուզեր ուրանալ զԱստուած, ուրանալ Աւետարանը, եթէ չենք ուզեր գերի գտնալ սոկիին, մարմինին, փառքին ու պտտիլ աշխարհի մէջ յուսալով որ եր-

շանիկ օր մը ամէն ինչ մեր ուզածին կամ երազածին պէս պիտի ըլլայ ու չըլլայ՝ ու մենք յուսահատութենէ յուսախայթութեան երթանք, պէտք է ստեղծագործենք:

Եթէ չենք ուզակ օր մեր էութենէն ամէն վայրկեան կտոր մը խուսափի ու երթայ պարապին, եթէ չենք ուզակ ստուգապէս մեռնի՛ պէտք է ստեղծագործենք:

Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ . . . : Տիեզերքի անհաւնութեանը մէջ մարդկային այն հիւէն, այն կէտր օր ակայց միայն: Դիւզացին ձեռքին մէջ այն հունաթ օր ակայց միայն, բայց որուն վրայ կը զողայ ան, կ'օրնէ ու օօրնեալ է Աստուած, փառաւորհաւ է Աստուած, յիշեալ է Աստուած և երգին մէջէն, զայն կը նետէ՛ հոգին արգաւանդ ակօսներուն մէջ: Գիւզացին այդ երգը ցորենի հունաթն վազը ծաղկելու, պազարերելու, բազմանալո՞ւ ապագայի երջանկութեան, ներկայի մահերգն է: Անպահէտէ մեռանիցի բազում արգիւնս առնիս:

Ինչու պէտք է ստեղծագործենք:

Արպէսզի երջանիկ ըլլանք:

Աստուածոյ Զեռքէն երկինքէն ինկանք մէկիկ մէկիկ, ցորենի ուզի հունաերուն պէս կեանքի ակօսներուն մէջ որպէսզի շաճինք ու բազմանանքո, և այս անումին ու բազմացումին մէջ երջանիկ ըլլանք:

Երջանիկ կ'ըլլանք ամէն անզում օր Աստուածոյ սեղանին մատուցանենք մեր մաքի և հոգիի ցորեանի հունաերէն պատրատաւած իմանալի ստեղծագործեման հացը:

Ստեղծագործական ներշնչան նպատակն է յառաջ բրիրէ կեանքի նոր սճնշերու հացը:

Մարզուն ձմարիտ կոչումը, ըստ Պօղոս Առաքեալի, մեղքէն հեռու մնալով Ա. Հոգիին հետ «ի հաղորդութեան» մնալն է: Այս Ա. Հոգիին մարդուն «ի հաղորդութեան» մնալն է երջանկութիւնը:

Ա. Հոգիին աղաւնին սակայն, նման թիթեան, կը մօտենայ մարդկային պանկւուսամփափին երբ լիս տեսնէ անոր մէջ վառուած: մեղքի ճիրաներէն ձերբազատման լոյսը: ինքինքը մենցուցած» ու աշխարհի և Աստուածոյ մէջ ապրողի՛ն, խորհութին լոյսը:

Վայ այն հոգիին, այն մաքին որուն ձրազը մարե՛ր է . . . «Հոգին մի՛ շիջու-

ցանէք» կը պատգամէ Պօղոս Առաքեալ: Բացէք մատենազարանները, զիրքերը, կրօնական հաստատութիւնները: Պուք կը զըտնէք մաքի և հոգիի սնունդը: Երանի՛ աշնաց որոնք ծարաւի են և անօթի . . . :

Ստեղծագործման բարոյագիտականը Կ'իրազործեն անսոնք, կրնանք ըսել, որոնք ծարաւի ու անօթի են յօմացական և հոգիշկան հացի համար:

Մեր կեանքի ամէն մէկ վայրկեանին, մասնաւորաբար եթէ կ'ուզէք՝ Աժանորին, աղասինի մեր միտքը և հոգին մեղքէն, միւնակ ըլլալու և օւրիշօին չբացուելու և մեղքէն: Հնացումի մեղքէն որմէ կը ծնին ուրիշ մեղքը, բայց մանաւանդ կեղծիքի և ստախօսութեան մեղքը:

Մեր բարոյական կեանքը թող լինի լեցուն՝ ստեղծագործութեամբ: ազա՛տ ու յարխնեական Հուրովը վասուած:

Մեր ազգային ու եկեղեցական կեանքին մէջ թող բազմանայ թիւը ստեղծագործութերու որպէսզի ազգսիլի երջանիկ ըլլանք: Հերե՛ք է օր մեր հաւաքական զիւտակցութեան ծառը ուտուի նախանձի, ուուի, ճգճիմութեան բամբասանքի, ամբարտաւանութեան որդերու մեղքով: Մոռնանք մեր զոյութիւնը, մոռնանք մենք զմեզ մեր մէջ: իրարու մէջ հալինք: մեռնինք աշխարհի համար և աշխարհը թող մեռած ըլլայ մեզի համար: Մեռնինք Աստուածոյ մէջ: Յիսուսի Սրտին մէջ: Մեր ազգն ու եկեղեցին Աւետարանի ցոյրեանի համուը թող ըլլայ օր ինքինքը մոռնալով՝ պիտի նետուի իր պատմութեան ու տիեզերքի ալ արգաւանդ հոգին մէջ ու Լուսուորչի, Առակի, Մեսրոպի, Նարեկացիի ու Ծնորհալիի Աստուածէն ստացած «Տաղանդօրն», ներգօր աւիշին վաստանելով, պիտի տայ սրազում արգիւնս իր կորզին:

Եթէ մենք ազգովին խորհինք թէ կը խորհինք, ոչինչ կրնանք ըսել և բուլ բացի այն խորքէն զոր Տէքարդ բառ եղաւ օօցիտո ըստ (չկը խորհիմ ուրիմ եմօ):

Եթէ մենք ըսենք՝ պահենք մեր զոյութիւնը, ազգապահանում աղազակինք, քայլ մը տեղ չենք կրնար երթալ: Շատ շատ կրնանք ըսել թէ աւհաւասիկ մենք կանքը: Յիսուսի: Յիսուս ինչ: «Յիսուսին կրնանք ըսել միայն և միայն այն տանին երբ կրնանք մինք մենք մասին խորհինք և զազրինք մինք մեր մասին խորհինք և

մենք մեր շուրջը յար դառնալէ . նետուինք աշխարհի մէջ . նետուինք մեր պատմութեան մէջ . «Հարժումի և տարածութեան» մէջ ու Աստուծոյ մէջ , ինչպէս ըրու ինքը՝ Տէքարդ : Ինչպէս ըրած են մեր նախահայրերը :

Ի՞նչպէս պիտի կարենանք խորհիլ և ըլլալ ռուրիչօք երբ միշտ մեր զոյութեամբ է որ կը զբաղինք : Կը մեռինք մենք՝ երբ մեր մասին խորհինք :

«Ազգապահանում օք բնագանցական իմաստով և ստեղծագործման բարոյագիտականի լոյսով ազգի մը մահն է :

Մեր ազգային և եկեղեցական կեանքի պատմութեան մէջ , բոլոր հայ ստեղծագործական արժեքները յառաջ եկած են Ստեղծագործման Բարոյագիտականին իրագործումովք և ոչ թէ ազգապահանումովք :

Մեզի Աստուծած տուած է ի զօրութեան Տաղանդ . մենք զայն վարշամակի մէջ պահելու չենք :

Մեր ազգը պէտք է որ ստեղծէ . այդ իր պարտքն է . իր՝ երջանկութիւնը բռնազրաւելու ճակատագիրն է :

Մեր ազգը , ինչպէս միւս բոլոր ազգերը , հեղինակ չէ . հեղինակը Աստուծն է . պէտք չէ ամբարտաւանիլ . պարտ ունինք Աստուծոյ . զայն պէտք է վճարենք :

Պէտք չէ խուլ ձեանանք . մեղքին հրապոյրներէն հրացած , Աւետարանի այն

խօսքին թէ որ զամանէ զանձն իւր՝ կորուցէ զնա . և որ կորոյա զանձն իւր վասն իմ՝ զոցէ զնա» :

Է՞նչպէս կրնանք մեր ազգային և եկեղեցական ստեղծագործ զոյութիւնը զըտնել երբ մազ չենք տար որ ան «Կորուսառի մատնուի Յիսուսին համար :

Եթէ ազգային զարերով զրկած ենք մեր խաչօք այդ կը նշանակէ որ մեր ազգային հաւաքականութիւնը մեռուցման Գողգօթային բարձրացուցած ենք . իսկ եթէ զայն Յիսուսին համար Գողգօթահանուծ ենք , գտած ենք . ու մեր ազգային հաւաքականութեան զիւտը ստեղծումի իրագործման յարութիւնն է :

Մեր ազգային եսին մեռուցումովը մեր պատմութեան մէջ ու տիեզերքի ալ արդաւանգ սհող օին մէջ մեզ կը հացնէ իմացականութեան ու հոգեկանութեան երկինքները ու կը զնէ Աստուծոյ Սրբին մէջ :

Թող հայ ժողովուրզը սի հազարդութեան լինի Աստուծոյ Յաւերժական Սիրոյ Հոգւոյն հատ :

Այս է իմ լուս հոգին խորհրդն բարձրացող սիդ ծոխ ընծան Ամանորի առիթով , իմ ստեղծագործ ժողովուրզին ու Սուրբ Եկեղեցին սեղաններուն վըրայ :

Աստուծած ապրի մեր մէջ ու մենք Աստուծոյ մէջ Ստեղծումի ճամբով :

ԽԱԱՀԱԿ ՎԱՐԴԱԿԱԳԵՏ

* *

Զմրան զիշերն է մեր դրան բարին
Ճերմակ զլուխը դրած լուռ նիրնում,
Կարծես սպիտակ մօրու ըը կրծքին
Դրանը նստած իմ պապն է խորհում:

Այս զիշեր սիրտըս պոկեմ իմ կրծքից ,
Ողջ զիշեր վառեմ աշխարհի վըրայ .
Թող այս նոր տարու զիշերին անրիծ
Սիրտս այրուելով ամենքին լոյս տայ :

Գիշերը տարի դառնայ զինեսոյզ ,
Ամէն սեղանի սիրտըս լոյս դառնայ , —
Օ՛ , խմէք , մարդիկ , երգէք մինչեւ լոյս ,
Մինչեւ որ սիրտըս վառուի , մոխրանայ ...

ՅՈՒՆԻ ՇԵՐԱԶ

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Ա.

Ս. Յուլ այս տղան
ըստ արեգան
ըլլար երեկուան,
կ'ըստն մեղմ ձայներ.
բայց յանկարծական
պոռքիում մը հոգուոյն
կ'ընէ զին խըռով։
Պժտոս աշխեռով
ու բերանը կուղպ
ըստ ծեր, ծուաս,
նսեր ըրբունիին
երկար մահինին
ու չուզեր կանգնիլ։
Հազար անգամներ
Հարցումն է ցցուեր
իր մտի դուռին։
Կ'արծէ* չարչարել
ու մրճահարել
մարմնին ու մտին
լարերն հուրիբրան
յանուն հոգիին։

Քիչ անդին, նոկայ
խնկոս զմբէրին
ու կամարներուն
սուերոս ողին
խոյս կուտայ կարծես
իրարանցումին

մէջ զանգակներուն՝
բոժոժանըման
մեծկակ ու խոճոն.
դուռը տանարին
ժրխոր հանդիսին
լայն պիտի բացուի
սա կէս-զիւրին,
Յոյն մետապոլիս
մը ծեր, մեծափոր,
որ մուտքի իր զործէ.
Ետևէն խուժան
մը հոսանք-օդի
փոխան քարմութեան
կը կծկէ տակաւ
մարմիններն խոնաւ
ակումբներուն։

Հայեր, Լատիններ,
ինչպէս եւ Յոյներ
իրենց լուսաւար
միաբաններով
կը նըրաւիրուին
դուրս գալ մթամած
իրենց խուցերէն.
համայն մարդկութեան
աշխ արքուն դառնաւ
խորհուրդով խորին
ըուր Գերեզմանին

ըու նրապոյրէն
հառագայրըւած :

Կ'արժէ*

ավերուն մէջ առնել
խոներն
ու չը խաղաղած
շիդերուն ըսել
որ չը պոռքիան զուր
ու չը պատրուսն
մաւկապատ քաղանքին
իրենց յոյզերուն .

Կ'արժէ*

սարիներ
երկար մանինին
կպչուն քրինքին
ու միայն
արին ծծող ժամանոս
նենզ ու քաղմածին
սափ փայտոչիլին
երւըսուներուն
մէջ սապըլըրիլի:

Ռուս մայրապեսներ
հազարներով ծեր
միայն փշանիներ
խոր զեղեցկութեան
կը քափեն զեսին
ոսերուն ներին
Յոյն կդերներուն

առօնց կոկորդին
մէջ գիմազեղծուած
այլ զեղեցկութեան
— դասական երգին —
կորու անհներուն
խառնելով նոր յոյզ :

Ինչ հակասութիւն
վեհանգոր ու ոււրք
այն խորհուրդին նես
խորունկ գիշերուան
ուր աստուածային
անմիք մեղեղին
կը ներքափանցէ
ժիզերքն ամբողչ
ու մասաբողբոչ
մարդոց ուսերուն
մէջ յաւերծօրէն
կը վերածաղկի :

Տիհզերքի նոգույն մէջ
աստուածային նեղանիք
սառապեցնող, լիացնող ...

Ո.նուս այս սկան
կարծես արեղան
ըլլար երեկուան :

ՇԵՆ - Մ Ա Հ

ՊԱՏՄԱ-ԲՈՒՇՈՒՐԾԿԵՐ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Դ Ա Ռ Ա Խ Ա Յ Ա Հ .

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Իր բովանդակ կորովը և ջանքերը կեզ-
բանացուցած այդ մէկ սեհուուն, փորձանա-
ւոր և միաժամանակ հրապուրիչ նպատակի
իրագործման, սարսուուի զգացումով կը
դիտենք իր արժատական քալիերէն ումանք,
որոնք արիւններութեամբ և ոճիրներով կը
սկսին, կամ կը վերջանան թագուուրը
շատամանեցաւ թափիլու նոյնիսկ իր հա-
րազատներուն արիւնը, երբ այդ զահի
ամբաղնդման համար շաղախ համարեց:

Արշակունեաց տաճմի վարկին պահպան-
ման և միշտ ի պատուի մեռլուն հանգէալ
զերգզայն նախանձախնդրութիւն մը իր
նկարագրի յամառ մէկ յատկանիչը մնաց:
Անէ արտայայտութիւն, որ կը միտէր
սուսեար ձգել այդ նույնագործուած վար-
կին, Արշակի զայրոյթը զրգուց: Նոյնիսկ
եթէ Յուլիանոս կայսրն էր արտայայտուողը:

Եթէ ան ձախողեցաւ իր մեծ նպատա-
կին մէջ, կրնանք ըսել թէ ի մասնաւորի
Հայաստանէն գուրս տեղի ունեցած զէպք
մը իր առջև փակեց յաջողութեան զուուը:
Եւ այդ զէպքին էր Յուլիանոսի հոկայ ար-
շաւանքին յանկարծական խորտակուիլը.
Որ իր յաջորդին պարտազրեց անվառունակ
զաշնագիր մը, Համեմական արժանապատ-
շութիւնը մրտաց:

Ժամանակակից օտարազգի պատմիչներ
կրնան աւազել կայսրութեան հակունին նես-
ուած այդ աննախընթաց արտաը: Բայց
անոնց ափսոսանքը հազիւ թէ հաւատարէր
այն յառահատ կոկծալի զայրոյթին, որ
հայ պատմիչներ պիտի ըլլար, եթէ այդ-
պիսին, զիտող և զատող միտք մը, ապ-
րած ըլլար այդ առեն:

Ի՞նչ կրնար պատահիլ եթէ Յուլիանոս

Հախջախիւր Շապուհի զօրութիւնը: Այդ
հետաքրքրական խորհրդուծութեանց կծիկը
կրնայ քակել: Բայց մենք չենք յամենար:
Երազութիւն է որ՝ Հայաստանի և Արշակի
համար ազէտի շարաբառատիկ թմրուկները
Տիգրիսի ափին սկսան իրենց եղեանագու-
շակ դրրդիւնը:

Արշակի քրիստոնէութիւնը շատ աւելի
հանգութելի բնոյթ ունի, քան թէ իր հօր
Տիրան թագուուրին: Երեն ոչ համակիր
պատմիչն իսկ. Փառուոսու, կը վկայէ թէ իր
թագուուրութեան սառչին ատաջին ատրիներուն
բարի քրիստոնէայ մըն էր Արշակ, մինչեւ
որ ներսէս կաթողիկոսի հետ բախում ու-
նեցաւ:

Արշակ, սակայն, Ներսէսի արժանիքը
գիտցաւ, և երբ. Փառանձեմի հետ իր ա-
մասնութեան խորուգ, երկուքին ճամբա-
ները բաժնուեցան. Արշակին հակառակու-
թիւնը Ներսէսին հանգէալ բնաւ չօւնեցաւ
այն վայրագ չեշաբ, որ Տիրանի թշնամու-
թիւնը բնորոշեց Յուսուկ կաթողիկոսի հան-
գէալ: Տիրան Յուսուկը ծհծել առաջ սպա-
նեց: Արշակ նեղը մնալուն, կլինց իր
հպարտութիւնը, և Ներսէսի օժանդակու-
թիւնը ազէրսեց:

Նախարարներու հետ իր երկարատե և
անօրութ պայքարը, սակայն, մէկէ աւելի
շնայտահասուած հետեանքներ պիտի ունե-
նար: Յիշենք մինակ մէկը, որ զան հեզ-
նանք. Արշակի ծրագրածին, ազւկալածին
և երազածին ճիշգ հակառակը պիտի ըլլար:
Առաւելապէս Արշակի հալածանքին
արդիւնք կրնանք համարել այն զաղա-
փարը, որ զանզագօրէն ծաւալիցաւ հայ
աւագանին մէջ. թէ հախարարական Հա-

համար այլես ժամանակավրէպ տրքայական հարստութիւն մըն է Արշակունեաց տունմը, և որքան ատեհն որ Ասսանեանները չարւենակին գրաւել Պարսկաստանի գահը, ու Ասսանեան-Արշակունի անկամբջելի թշնամութիւնը կայ ու կը մնայ, Հայաստան նեղութիւններէ բնա՛ւ պիտի չազատի:

Այս գաղափարը այնքա՞ն պիտի գրաւէր — կամ վարակէր — հայ իշխաններու մտքերը, որ Արշակէն վաթուուն տարի վերջ, հայ մեծամեծներ, ըստ Խորենացիի, ամենայն նախարարացն, ըստ Դավար Փարագեցիի, բօվանդակ աւագանի աւշարհին, զիմում կը Կատարեն Սասանեան վուամ թագաւորին, և կ'ըսեն թէ այլես Արշակունի թագաւորը չեն ուզեր, այլ կ'ուզեն կառավարուիլ պարօիկ մարզպանով:

Արշակ հայրենատէր թագաւոր մը եղաւ: Գոնէ իր մատառորապէս երեսուն տարի տեղով իշխանութեան միջոցին, Հայաստանի ժողովաւորզը այդ համոզումը զոյացուց իր մասին:

Փաւստոսի լիշատակութիւնը, Արշակի Շապուհին գէմ վարած բազմաթիւ պատերազմերուն, որոնք, ըստ պատմէչի, 34 տարի կը տեսն, և որոնց մէջ մի՛շտ յաղթական է հայ թագաւորը, կրնայ վկայել Արշակի հայրենասիրութեան:

Բայց Փաւստոսի երկու ուրիշ վկայութիւնը աւելի պերճախօս է:

Առաջինը, յուզիչ աւանդավէպ մըն է, անհաւատալի: Բայց հայրենասիրական զգացումը պատկերացնող աւելի զողորիկ հէքեաթ հազիւ թէ կարելի ըլլայ զտնել սեէ ազգի գրականութեան մէջ:

Կարգալուգ, կը զարմանաս թէ ինչո՞ւ մինչեւ այսօր հայ բանասեղ մը կամ գրագէտ մը զեղարուեստական մշակումով չէ յաւերթացուցուծ այս անգտանելիքոհարը:

Զորբորդ գարու երկրորդ կէսին, արգեօք ո՞ր անձանօթ գուսանին կամ վիպասանին միտքը ծնունդ տուաւ այս պատմութեան: Եթէ ոչ, շատ մը հէքեաթներու նման, ժողովուրդը ինքը, իր մտքի խորհրդաւոր գործունէութեամբ կերտեց այդ թերես ալ կ'երգէին, յուզումով և հպարտութեամբ, նոյնիսկ հաւատալով ատոր որպէս կատարուած իրողութիւն, և իրենց քաջարի թագաւորի վերջին հերոսական ժեստը իր անարդ ոսոխին դէմ:

Հայ ժողովուրդի մեծամասնութեան անձանօթ է այս աւանդավէպը, որ իրաւամբ պէտք էր զանար հայ մանկաւոյն սիրական հէքեաթներուն ամենէն աւելի սրտի մօտիկը:

Զայն կրկնելու համար մեր հոս տալիք տողերը երբեք ք մսխում չենք համարեր:

Երբ Արշակ թագաւոր Շապուհի մօտ գնաց, այս վերջինը լաւ տրամադրուած էր դէպի հայ արքան, և եթէ վսուահ ըլլար թէ Արշակ անկեղծ է իրեն հանգէպ, սիրով անոր հետ խաղաղութեան զաշն պիտի կապէր և զայն ետ զրկեր Հայաստան:

Բայց ի՞նչպէս կրնար իմանալ թէ Արշակ իրապէս ի՞նչ կը մտածէր իր մասին:

Աւստի Շապուհ թագաւոր կանչեց իր բախտագուշակներուն և աստղ արաշչներուն, որոնք գաղանագէտ կարողութեամբ ուրիշներու մտքին մէջ պահուած զուշակելու միջոցները զիտեն, ու անոնց ըսաւ: Հայոց Արշակ թագաւորը ահա 30 տարի է որ ինձի դէմ պատերազմ կը մզէ, և մենք ոչ մէկ տարի չկրցանք յաղթել անոր: Հիմա ինք իր սուքովը մեզի եկած է: Բայց եթէ զիտենամ թէ ասկէ փերջ ինձի հետ հաշտկապրի, հնագանդութեան անկեղծ ուխտով, ես զինք մեծ պատիւներով իր հայրենիքը ետ կը զրկեմ»:

ԱՄԷ զի օր մը ժամանակ տուր, վաղը կը պատասխանենք», ըսին աստղահմայները:

Յաջորդ օրը Շապուհին յայտնեցին: «Տէր Արքայ, ըրէ՝ ինչ որ կ'ըսենք: Մարդ զրկէ հայոց աշխարհը: Այնտեղէն բերել տուր երկու բիռ հող, և աման մը ջուր: Երբ բերեն, քու ընդունելութեան սրահին յատակի կէսին՝ Հայաստանէն եկած հողը սփռել տուր, միւս կէսը ձգէ պարսկական հող: Յետոյ ներս կանչէ Արշակ թագաւորը, և անոր թեր մտած, նախ քալէ սրահի այն մասին ուր պարսկական հող է, և անոր հարցումները ըրէ: Ապա տար այն մասը ուր հայկական հող է, և նայէ թէ հոն ի՞նչ կը խօսի: Այդ ատեն կը զիտենա թէ երբ զինք Հայաստան զրկես, հաւատարիմ կը մնա՞յ քեզի հետ կնքած զաշինքին: Արովհեան եթէ հայկական հողի վրայ խիստ լեզուով խօսի, զիտցի՛ր, որ հայոց աշխարհը հասնելուն պէս, նոյն լեզուն պիտի զործածէ, նոյն պատերազմը սկսի քեզի դէմ, նոյն թշնամութիւնը շարունակէ»:

Հայաստանէն հող ու ջուր բերուեցաւ: Արակը պատրաստ էր: Շապուհ Արշակի թեր մտած, պարսկական հողի վրայ կը քալէր:

Անըշա'կ, թագաւոր հայոց, դուն ինչ չո՞ւ ինձի թշնամի եղար: Ես քեզ զաւակի մը պէս սիրեցի, ուզեցի քեզի աղջիկս տալ, իսկ դուն ինձի զէմ ելար:

Արշակ, և Ափառ, ես մեղանչեցի քեզի զէմ, ես յանցաւոր եմ: Ինչպէս կ'ուզես այդպէս վարուիր համու, եթէ կ'ուզես սպանէ, որովհետեւ ես, քու ծառադ, շատ յանցաւոր եմ քու առաջ:

Շապուհ շարունակելով քալել, Արշակը բերաւ սրահի այն մասին ուր հայկական հող է: Հայ արքան յանկարծ բարձրացուց իր գլուխը հապարտութեամբ, և մեծ ընդ-վրզումով պոսաց Շապուհի երեսին: Հաւ-ուն' ինձմէ, չարագործ ծառայ, որ եկեր ես քու տէրերուն վրայ տէր գարձած ես: Չեմ ներեր քեզի և որդիներուց իմ նախ-նիքներուն վրէժը: Դուք ծառաներզ այսօր, ձեր տէրերուն՝ մեր զահը յափշտակած էք, այդ ես թոյլ չեմ տար, մինչեւ որ գարձաւ մենք մեր տեղը գրաւենք: Կորի՛ք:

Շապուհ քանի մը անզամենի կրկնեց այս: Պարսկական հողի վրայ, Արշակ դու-զահար պաղտառագին ազերսով: Հայկական հողը ստք զնիւլուն, զայրացած տոխէծ, բաշերը ցնցելով, և աշքերը բոցկուուն:

Երեկոյեան ճաշկերոյթ: Աեղանի զլուխը, պատույ տեղին, Շապուհը բազմեցաւ, եր-կու կողմը կարգով իր պալատականները: Իսկ Արշակին համար, բոլորէն վար, նըս-տելու տեղ, ուր սակայն գետնի վրայ հայ-կական հող սփռած էին:

Ամէնքը գրաւեցին իրենց տեղերը: Յետոյ Արշակը ներս բերին և առաջնորդեցին իր աթոռը: Առքերը հայ հողին կօխիւ-լուն, Արշակ վեր ցատկեց, և բարկաճայթ բառերը Շապուհին ուզզելով զոսաց: Ե՛լ այդ տեղէն, որ ես նասիր: Մեր Արշակունիներուն կը պատկանի այդ տեղը: Ե՛լ եթէ ոչ, իմ աշխարհը զառնալուս, վրէմ-ինզիր պիտի ըլլամ քեզմէ:

Այդքան բարձրաստիճան վկաներու առջև, Շապուհի անձին եղած այս նախա-տինքը կարելի չէր կլլել: Արշակ չզթուի զարնուեցաւ, և Շապուհ հրամայեց զայն բանտարկել իսուժաստանի մէջ գտնուող

Անյուշ բերդը, ուր մեաց մինչեւ իր մահը⁽³¹⁾:

Անը սիրուն աւանդավիեզը: Պապ թագաւորի օրով հայեր և պարսիկներ կը պատերազմին: Երբ հայ զօրքերը թշնամին վրայ կը յարձակէին, եսանդազին կը պո-սային: Թաջ Արշակի համար: Խոկ ամէն անզամ որ պարսիկ մը կը սպանէին: կը գոչէին: Անը անը թագաւորին մատաղ ե-զիրը⁽³²⁾:

Եւ այժմ հանգիպինք պահ մը Անյուշ բերդը, ուր բանտարկուողի անունը լիչել մահացու յանցանք էր պարսից թագաւորի աչքին:

Մէնք կ'ընկերանանք նախկին Մարդ-պետ Քրաստամատ իշխանին: Իր թագաւոր-ին հանդէպ սիրոյ և հաւատարկութեան աւելի յուզիչ օրինակ մը հազիւ թէ տար մէկը, քան ինչ որ ըրաւ Քրաստամատ:

Ան Տիրան և Արշակ թագաւորներու օրով Անգեղան գաւառի բերդերուն վե-րակացուն էր, ինչպէս նաև տեսուչը Անգեղ բերդի և Ծովաց գաւառի Բնարեզ բերդի մէջ պահուած արքունի գանձերուն:

Քրաստամատն ալ Պարսկաստան տար-ուած էր: Շապուհի քուշաններու զիմ մզած պատերազմին մասնակցելուն, այն-քան քաջութիւն ցոյց տուաւ որ Շապուհ, ի վարձատրութիւն, խոստացաւ կատարել հայ իշխանի խնդիրքը: Քրաստամատ, աշ-ներկիւզ, ուզեց մէկ չնորհք միայն: Ար-իրեն թոյլ տրուի մէկ օրուայ համար Ան-յուշ բերդը երթալու և իր Արշակ թագաւ-որը զուարձացնելու:

Շապուհ խոժոսնեցաւ, որ այս անզեներ մարդը համարձակած էր անյիշելիին լիշա-տակութիւնը ընկը: Բայց տեղի տուաւ:

Քրաստամատ, արքունական հրովար-տակը գրալանը, եկու Անյուշ բերդը: Ար-շակին չզթաները քակեց, զայն լուսց, արքայավայէլ պատմուճան հազցուց: Ան-զան շտկել տուաւ: Խորտիկներ, զինի, նուազարան:

Ան տեսաւ անկիւն մը, իրեն պէս, արքային հաւատարիմ վասակ Մամբիկոն-եանի մորթը յարդով լեցուած: Մխիթարեց իր տէրը: Բայց շարունակեց ուրախութիւնը:

(31) Փաւառոս, Դ, 14:

(32) Փաւառոս, Ե, 5:

Երջանիկ ժամ մը, որ չուսով անվերադարձ պիտի կորչէր յաւիսեան:

Աղանդերի պահուն, Արշակ աւազեց իր բախտը, և ձեռքին բռնած դանակը, որով պատուզ պիտի կորչէր, խրեց սրտին և վայրկինապէս մահացաւ: Դրաստամատ քաշեց հանեց դանակը Արշակի մարմնէն և զարկաւ այդ իր կրծքին, դիտապատ իշխալով իր տիրոջ քովիկը⁽³²⁾:

Դաստկան ողբերգութեան մը վախճանը միթէ աւելի⁽³³⁾ որտաշարժ է:

Գ Լ Ո Ւ Խ Թ.

ՎԱՂԷՍ ԿԱՅՄՐ

•

1. ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅՈՒՍԱՀԱՏ ՊԱՅՔԱՐԾ

Եթէ Մերուժան Արծրունիի և Վահան Մամիկոնեանի առնձարձակ զործունէութիւնը չուսրումի մատներ էին Բիւզանդական Կուսակցութեան իշխանները, և զանոնք մզած ինքնապաշտպանութեան զրիէն խուճապային քայլիր առնելու, Արշակ թագաւորի և Վասուկ Մամիկոննեանի արգելուփակումը երդմանզ անց Շապուհի կողմէ, այլիս ամէն տատամում վանեց իրենց մաքէն: Կարծես անոնք այս մէկ հարուածին կը սպասէին զիրենք լիովին սթափեցնելու:

Փառանձեմ թագուհին, Ներսէս կաթողիկոս և Տուշեղ Մամիկոնեան, անզրանիկ որդին գժբախտ սպարտպիտ Վասուկ Մամիկոնեանի, որ մերժելով հօրը հետ Պարակաստան երթալու՝ փախուստ տուած էր, այժմ ասպարէզ իջան կարական ծրագրով մը:

Ողբերգական այս ժամուն, սքանչացումով կը գիտենք Արևեաց լեռնաշխարհի քաջալիր գեղեցկուհին, Փառանձեմ, ուրուն մրափող խիզախութիւնը կ'արթնեայ, կ'ըմպէ զանութեան բաժակը ցմբուր, ո՞չ թէ անձնառուր ըլլալու, ո՞չ թէ սրտարեկ անսալու Շապուհի չարամիտ հրամանին թէ՝ բարձրաստիճան հայ արկիններ իրենց ա-

մուսիններուն հետ Պարսկաստան պէտք է երթան(1), այլ ամրապնդելու իր կորովը և կոռու նետուելու անյօդզող հաստատակամութեամբ:

Արշակունեաց սեփականութիւն Այրարատ գաւառէն, և ուրիշ արքունի կալուածներէն, ինչպէս նաև թագաւորի Կամսարականներէն գրաւած Շիրակէն և Արշարունեաց հողերէն, տասնմէկ հազար ընտիր գինուարներու զլուխը անցած, և իր մօս գտնուազ Արշակունի գանձերը հետը, Փառանձեմ թագունին մտաւ հաջակաւոր Արտագերս հոկայ և ամրապարիսապ ամրոցը, ուր պիտի դիմազգրէին Շապուհին, եթէ այս վերջինը բանակ զրկէր պաշարելու անտոնիկ բերգաքաղաքը⁽²⁾:

Այս կազմուած ծրագրի առաջին մասն էր երկրորդ մասը: Ներսէս կաթողիկոս, Մուշեղ Մամիկոնեան, Ամբատ Բագրատունի, և միւս առաջնորդները անյատազ պատուիրակութիւն զրկեցին Վաղէս կայսեր, ստիլով արար խոզրելու, որ, եթէ անմիջապէս զինուարական օգնութիւն տաւ լու չօժարի խոկ, զոնէ Պապ արքայորդին Հայաստան զրկէ: որպէսզի Արշակունի թափուր զանը տէր մը ունենալու: Արշակի ողբերգութիւնը յուսաւքած էր ժողովուրզը: Դարերէ ի վեր Արշակունի թագաւորով կառավարուազ ազգը, առանց այդ պահնձալի տահմէն արքայ մը անուելու իր զլուխին, կորսուած կը համարէր ինքզինքը: Հայերու զիմագրական ոզին բարձրացնելու սիրոն Վաղէս պէտք էր զրկեր Պապը Հայաստան:

Միաժամանակ, պարսիկ բանակը հեռացած էր, ձգելով փոքրիկ ուժ մը Ալանուազան անունով մէկու մը Տրամանատարութիւնն տակ: Մուշեղ, հօրը յաջորդած որպէս սպարապիտ, իր ունեցած զօրքով յարձակեցաւ Ալանուազանի վրայ և Հայաստանէն վարեց⁽³⁾:

Այս զէպքերուն ճիշդ տարեթիւը որոշչել գծուար է: Հաւանարար, անոնք տեղի ունեցան 366 և 368 թուականներու միջին:

ՀՐԱՄԱՆ Ք. ԱՐՄԵՆ
Շ-Շ-Շ-Ա-Բ-Լ (20)

(1) Խորենացի, գ. 35:

(2) Ammianus, XXVII, 12. 5.

(3) Խորենացի, գ. 35:

ՄԱՏԵՎԱԳՐԱԿԱՆ

(ԽԵՒ) ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԿՈՒՐԱՆՑԻ

= 3 =

ԳԱՆՉ ԽԱԶՎԵՐԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԽՈՒՐ

Ա.

Յայն եղեմական, դրախտին փափկութեան, ծառոյն գիտութեան.
տընկոյն աւրհնութեան, նախնոյն նորոգման, դու փայտ փըրկութեան.
եղեր զննարան, եւ մեծ նեմարան բանին հայրական.
աղքերաց հոսման, ի կողէն արեան, որ ի քեզ հեղան.
զըժոխը պարտեցան, հիմանց բակտեցան, եւ դրախտըն բացան.
խաւարըն լուծան, լուսով հաստեցան, եւ պայծառացան.
մարդիկ զաւրացան, եւ արժանացան դրախտին փափկութեան.
երգեմք ընդ նոցայն, հոգւոց փրկութեան, նոր երգս աւրհնութեան:
Ընկալ զերկըրպագութիւն խաչիդ փրկական. աղաջնմք:

Բ.

Որ բարձրանալով, ի քեզ Հաւը կամով, անեղըն մարմնով.
արքեալ ըսպոնգով, զեղին բացախով, դառըն զըմբռոսվ.
զի բաղցը առնելով, իւր ճաշակելով, զայնմ որ խարելով.
տիգին խոցուածով, զկողածնին թողլով, զյանցանս բաւելով.
սուրբ պատուիրանով, եւ բարի գործով, զմեզ ազատելով:
Ընկալ ... :

Գ.

Վեհին զաւազան, փայտ կենդանութեան, սուրբ խաչ զաւրութեան.
Դու ցուալ յաղթութեան, եւ նոյեան տապան, առիթ փրկութեան.

Բնագիր Ծ, թզ. 416-7: Հմմա. 2,

Գանձգիրք: Ճ = Զեռ. Ա. 3. թ. 2149,

Գանձգիրք, բուրգգիր: Ճ, Գանձգիրք, Էջ
707:

Խորագիր ունի 2:

Ա. — 4. — աղբերցըն, 2: արեան,
բըզիսման, 2:

5. — ... խաւարըն լուծան և հալա-
ծեցան, 2Ճ:

6. — մահու զենք բարձան, պարտա-
ւորեցան, և զրախտըն բացան, 2Ճ:

7. — ... և արիացան ... 2:

8. — հոգով, 2:

9. — փրկութեան, 2:

Բ. — 1. — = Ճ:

2. — = Ճ: ..., ..., զայն որ խառ-
նելով, 2:

3. — Գանձացոյց հոգով, դառըն զը-

մըսով, զի քաղցը առնելով, 2:

..., զայնմ որ խարելով, դառնացոյց
հոգով, Ճ:

4. — խէ Տէր զըթալով, քաղցըրացոյց
կամով, իւր ճաշակելով, 2:

5. — տիգին ... չնչելով, 2Ճ:

Գ. — 2. — Դու փայտ փրկութեան,

և ցուալ յաղթութեան, նըշան ամրութեան:

Ճ. Դու փայտ զիտութեան ..., ..., Ճ:

ով ծառ սաքեկայն, խոյին կախարան, Սահակայն փոխան.
սանդուխը Յակոբայն, էջ ճրեշտակական, ելք ազգի մարդկան,
աղիւսանըման, ակըն պատուական, եւ զէն ամրութեան.
որով վըրկեցան, ազգն իսրայէլեան, եւ ազատեցան:
Ի՞նկալ . . . :

4.

Ահարկու նըշան, դրոշմն ըզգայութեան, Մովսէսի մանկան.
բանին պատուանդան, գառին զենարան, պարծանք պաւոսեան.
զաւրեղ պահապան, դու որդւոց մարդկան, որ ի քեզ յուսան.
երգաւք ձայնական, ծունք աղաւթական, երկըրպագական.
սուր անբըթական, եւ մեծ ախոյեան, անձանց պահապան.
սուրբ հացին սեղան, որ կեանս տայ մարդկան, մեղաց քաւարան:
Ի՞նկալ . . . :

5.

Նեղելոց յարմար, վըշտաց մըլսիթար, սուրբ խաչ կենարար.
դիւաց մահարար, վանող զպատահար, եւ ուխտակատար,
աշտանակ գաւհար, աշխարհիս խաւար, լոյս եւ լուսարար.
սեղան սրբարար, հացին կենարար, միջնորդ հաշտարար.
կուրաց լուսարար, կաղաց գնացարար, ախտից սրբարար.
մեղաց քաւարար, մահու կենարար, մեղ ազատարար:
Ի՞նկալ . . . :

6.

Նախ Մովսէս տեսեալ, զՏէրն ի քեզ կախեալ, եւ կեանք անուանեալ.
զգաւազանն արկեալ, վիշապացուցեալ, զդիթացըն կըլեալ.
զաւազան ծըգեալ, զծովըն պատառեալ, յերկուս բաժանեալ.
եւ ըզփայտն աւրմնեալ, ի ջուրն ընկեցեալ, եւ քաղցրացուցեալ.
նըպատակ ցըցեալ, եւ զաւըն կախեալ, զքեզ աւրինակեալ.
Դաւիթ նըշանեալ, եւ լոյս անուանեալ, յաղեղանց վըրկեալ.
Սողոմոն երգեալ, փայտ կենաց կոչեալ, եւ արդարացեալ.
Եսայի տեսեալ, աթոռ բարձրացեալ, ըզքեզ վերացեալ.
Սուրբ խաչ դու աւրհնեալ, զովեալ և երանեալ, եւ փառաւորեալ:
Ի՞նկալ . . . :

- | | |
|--|---|
| 3. — Փայտ արդարութեան, և նոյեան
տապան, պատճառ վրկութեան, 2ձ: | ..., ոըրբոց պահապան, ձ: |
| 5. — սանդուխտ Յակոբեան, 2: | 6. — Զունի ձ: |
| 7. — 1. — . . . , . . . , զու սեմոց
դըրան, 2: | 7. — 4. — հացին, գառին, 2ձ: |
| 2. — Ծանօթ. — Ծ կը սկսի այս տողի
կէսէն: | 5. — ախտից, 2ձ. աղտից, 7. ուխ-
տից, 7: |
| 4. — Երգոց . . . , . . . , երկըրպագու-
թեան, 2: | 9. — 1. — կեանի, գառն, ձ: |
| 5. — սուր անբըթական, մեղաց քա-
ւարան, սուրբ խաչ զօրութեան, 2: . . . , | 2. — զթիթեացըն, 7: |
| | 5. — նըպատակ ցըցեալ, զքեզ աւրի-
նակեալ, քառաթերին նըմանեալ, 7: |
| | 6. — փըրկեալ, ապրեալ, 2ձ: |
| | 9. — Ով նըան աւրհնեալ, . . . 2ձ: |

Է.

Երեւիս նըշան, լուսով աննըման, գուշակ գալըստեան.
լուսով քո ցընծան, եւ ուրախանան, բոլորս եղական.
եւ յամաթ մընան, ազգըն հրէական, որք ոչ հաւատան.
տաճիկը մըսըման, եւ որք ուրանան, զիազըն փրկական.
զաւրբըն վերնական, գունդք հրաբունական, հոյլքն անմարմնական.
զբեզ պատուեալ ցընծան, պարեալ զուարճանան, եւ ուրախանան.
Սուրբ խաչ յաղթական, նըշան պատուական, լեռ մեզ պահապան.
արա զմեզ արժան, բոյին աւրմնութեան, եւ ողորմութեան:
Յիշեա . . . : եւ եւս . . . : Զանձինս . . . :

Ը.

Սրբուհոյ կուսին, մաւր անեղ բանին, սուրբ Աստուածածնին.
Յովաննու մեծին, սուրբ Կարապետին, եւ Ստեփաննոսին.
Սրբոյն Գրիգորին, մեր Լուսաւորչին, ընդ Սրբոյ Խաչին.
մաղթանք հիւսեսցին, քեզ աղերս լիցին, և առ քեզ խնկեսցին.
բարեխաւս լիցին, քեզ հանոյասցին, որդիդ միածին.
քաղցըր թըւեսցին, աղայանք սոցին, ընդ մերս հաւատին.
բանդ եղեալ մարմին, որդի Սուրբ Կուսին, խաչեալդ ի փայտին.
տալով մարդկային, զգխաղաղութիւն եւ զողորմութիւն.
սրբոյ տաճարին քում հաստատութիւն եւ անդորրութիւն.
Սուրբ Հայրապետին եւ քաջ արքային Հայոց աւգնութիւն.
մեր ժողովրդին, համայն հասակին, մեղաց թողութիւն.
ծերի եւ տղայի, եւ ամենայնի, տալով սրբութիւն.
գանձիս ասողին, Տէր Յովաննիսին, ի Թըլգուրանին.
եւ ստացողին, Տէր Մարտիրոսին, եւ ծնաւղաց նորին.
եւ սրբազրողին, եւ փոխարկողին, մեղաց թողութիւն:
Ողորմնաց . . . :

(16)

Ն. ԵՊԱ. ԵՐԱՎԱԿԱՆ

- | | |
|---|---|
| կ. — 4. — Զունին, ԶՃ: | 8. — տալով աշխարհի, մեր խաղա- |
| կ. — 2. — . . . , . . . , նախավըկային, | զութիւն . . . Զ: |
| Ճ: | 10. — . . . , և քաջ արքային, և մեզ
աւգնութիւն, ԶՃ: — եւ մեզ, մերոյ, Ճ: |
| 5. — . . . , . . . , աղաչանք սոցին, Զ: | 11. — Համայն հասակին, և ստիճա- |
| . . . , . . . , քաղցըր թուեսցին, Ճ: | նին . . . , Զ: |
| 6. — . . . , . . . , . . . , քրիստոնեայ | 12—15. — Զունին, ԶՃ: |
| ազգին, Ծ: Աղաչանք սոցին, բանդ եղեալ | 14. — Եւ ստացողին, այս Գանձարանին,
Մալազ արեղին, Ճ: |
| մարմին, սրգիկ միածին . խաչեալդ ի փայ- | 15. — քաւութիւն, Ճ: |
| տին, տալով աշխարհի ըզխաղաղութիւն և | |
| զողորմութիւն, Ճ: — Զունի, Զ: | |
| 7. — . . . , սրգիկ միածին, . . . Զ: | |

ՆԱՅԵԼՈՎ, ԳԱՐԶԵՍԻ,

ՇԱՀԱՆ ՊԵՐՊԵՐԵԱՆԻՆ

Աշխարհական էր բայց այս աշխարհին չէր ծահան Պէրպէրեան։ Արքան անզօր էր մարմարվ՝ նոյնքան գօրաւոր էր հոգւով։ Երբ զինք տեսնէիր Պօղոս Առաքեալի խօսքը կը յիշէի (Բ. Կորն. մթ. 10)։ Հոգեկան էր, թէև հոգեօր չէր։ Կը հաւատար, բայց հաւատացեալ չէր։ այս բատին ընդհանրական առումով։ Փիլիսոփայ էր ո՛չ միայն ուսմամբ և զիսութեամբ՝ այլ նաև բնաւորութեամբ։ Բիշ խօսքով և շատ խորհուրդով մտաւորական մը, իմաստ կը վիտուէր ամէն քանի մէջ։ Եւ կը գտնէր։ Կը գտնէր ու կը սիրէր գայն խոր ու անհուն սիրով մը։ Այսինքն՝ իմաստաւէր էր։ Դժուար կ'արտայտուէր, ո՛չ թէ որովհետեւ բառերը կը պակսէին իրեն, այլ օրովհետեւ իր մտածումները ծանրաբեռն էին զգացումով, և բառերը և խօսքերը կը բեկանէին իր խորհուրդին ծանրութեան տակ։ Բայց ինքը իր քայլերով չէր ծանրացներ երկիրը, ինչպէս շատեր կ'ընեն։ Կը խորհիմ թէ այս աշխարհին անցաւ։ հազիւ գպցնելով իր ստքերը երկրին։ Երեցաւ հորիզոնէն և շարժեց մը թնալորաք որուն մէջէն անցաւ, և աներեսոյթ եղաւ հանդիպակաց հորիզոնին մէջ։ Անոնք որ տեսան անոր անցքը՝ զգացին անոր ստեղծած շարժման հոլումը իրենց հոգիին։ Եւ ատով քիչ մը աւելի կեանք ունեցան։ մանաւանդ անոնք՝ որ իր աշակերտները և մտքի և հոգիի մտերիմները եղան։

Ի՞նչ կընայ մարդ մը ակնկալել ասկէ աւելի՝ ապրա՛ծ ըլլալու համար։

Ֆրանսապլուահայ մտաւորականութեան ազնուական տիպարներէն էր ծահան Պէրպէրեան։ կակուղ, ոգեկան հայրենասիրութիւն մը ունէր։ Բոլորովին տարբեր այն կարծը ու շօշափելի հայրենասիրութենէն՝

զոր հայրենի լեռներու վրայ բուսած հայը ունի։ Բնիկ ճարտարապետութեան զծերուն համազրութեան մէջ, հայ ժողովրդական երաժշտութեան ձայներուն ներդաշնակութեան մէջ, և նման բաներու մէջ կը տաղաւարէր իր հայկականութիւնը։

Առաջին աշխարհամարտին նախորդող և յաջորդող տարիներու տեղահար մինուլուրին մէջ շարժող արևմտահայ մտաւորականութեան շարքերէն էր ծահան Պէրպէրեան։ Իր անձին և իր խօսքին մէջէն կրնացիր ծանօթանալ արդ մտաւորականութեան անուանի շատ մը գէմքերուն, նշանաւորներուն և կէս-նշանաւորներուն։

Այժմ այդ սերունդը անցած ս սերունդն է։ Անցաւ նաև անոնց հետ, անոնց կրոսերներէն, ծահան Պէրպէրեան։ Բայց ընդունայն չանցաւ։ Իր քարը զրաւ հայ ոգեկանութեան շէնքին մէջ։ Կը շարունակէ տեսիլ (առեկլոււ խոնդիրը շատ կը զբաղցնէր իր միտքը) իր աշակերտներուն և իր մտերիմներու հոգիին մէջէն։

Տարիներու բնակակցութեամբ և պաշտօնակցութեամբ երուասղէմի ժառանգաւորաց վարժարանի մէջ իր ուսուցչութեան շրջանին, հազորդ եղած հմ իր հոգիին և բարեկամացած իրեն։ Անոր աներեսութացումը մէր աշխարհէն՝ աշնան տերելի մը անկումը կը յիշեցնէ ինձի՝ հայութեան ծառին վրայէն։ Տերեւ՝ որ կանաչցած ըլլալով ծառին կեանքովը՝ իր կարգին իր տուրքը տուաւ անոր կենսունակութեան։

Թո՛ղ կանաչ մեայ իր հոգին հայութեան կանաչութեան մէջ։

ՏիրԱՆ ԱՐՔԵՊՈՒ.

ՀԱՀԱՆ Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

(Անհաղթական գիծեր)

Դահան Պերպերեան ծննդ է 1891 Յունիսի 1ին, Պոլիս-Միհետար, Պերպերեան վարժարանին մէջ, ծննդաց Ռէքրու Պերպերեանի և Զարուհիի (ծննդալ Փանոսիան) չորս զաւակներէն երրորդը ըլլալով:

Իր հայակերպութիւնը ստացած է լից սարեկանին Ժրնեվի Ecole de L'Athénée: 1898ի ամսան Դահան կ'աւակերի Պերպերեան վարժարանի երախայից Ա. Պատարանին: 99ի Մարտին դժբախտութիւնը կ'ունենայ կորացնելու իր մայրը: Իր պայտութիւնը՝ բարեխախ ժառանգութեան մը ուուրբ յայնաբերուծ է հոգիի ու մժի խիս կանխահանա ընուհներ:

Դահան Պերպերեան գիտութեանց ու դրաբառութեանց պատառուի վկայականով 16 սարեկանին կ'աւարտէ Պերպերեան վարժարանին ընթացքը: Իր Ֆրանսիական աւարտանար՝ Ընդունակութեան մասին՝ Բ. Քիշեանի փափառվը կը բարգմանէ եւ նոյն արուույ (1906ի) Օլոսոսին լոյս կ'ընծայէ Բէլլարդի մէջ: Յաջորդ ամերեցանին իսկ ուսուցիչ կը կարգուի վարժարանին մէջ դասաւանդելով գրականութիւն եւ գիտութիւններ: այդ օջանի գարեան (7 Ապրիլ 1907) է որ կը կորացնէ իր մեծանուն հայրը: Առ զեր 16 ամեայ պատանի կը յաջորդէ անոր իբր բարձրագոյն կարգերու իմաստափական նիւթերու դասախոս: Երկու արուուն ուսուցչական շրջանի մը լից 1908ի Հոկտեմբերին, Դահան Պերպերեան կը մեկնի Բարիզ բարձրագոյն ուսմանց նիսեւելու, կ'արձանագրուի Մորգանի մէջ իբր ուսանող իմաստախական գիտութեանց, նոն եւ Collège de France-ի մէջ երեք ասրի իբր ուսուցիչ կ'ունենայ ֆիլիսոփայութեան համար հասնաւոր Պելազոնը, հոգեբանութեան համար՝ Փանէ եւ Տիւմա, ընկերաբանութեան՝ Տիւբինէկը: Համարարանական ուսմանց համբերացաքար կը նիսեւի Բարիզի մատուրական, մասնաւորաբար երածական կեանին, եւ արուեստներ կ'ուսումնարէ բանկուրաններու մէջ:

Աւանդութական երկրորդ արևոյն վերջը կը սահայ Խաչառիսի Առաջնա Վայսի մէջ՝ հոգեբանութեան նիւթի մը վրայ

ներկայացնելով փորձառական թէզ մը: Յաջորդ օջանին կը պատրաստէ իր սովորայի թէզը Ախուրյանի Հայոց Հայութանութեան գլուխրին վրայ, զոր սակայն առիր չունենար պատշաճնելու որովհետեւ 1911ի ամսան կը ստիպուի վերադառնալ Պոլիս, զեր խան ամեայ՝ սահնանելու հօրենական վարժարանին նաուենութիւնը, իր եղրօն ՕԵԲիկ Պերպերեանի երածութեան նույրուելու համար վերացն Եւրոպա մեկնելու առիր:

Դահան Պերպերեան 11 ամեններ կը փառ հիւաքար ու ձեռնախաօտէն Պոլսոյ Պերպերեան վարժարանի նաուենութիւնը իր ուուրշ խմբելով Պոլսոյ այն ատենուան լաւագոյն մատուրական ուժերը: Միաժամանակ Եանակելի մասնակցութիւն մը կը բերէ Պոլսոյ պազարին մատուրական կեանին. եղած է անդամ Պոլսոյ Կեդրոնական Աւումնական Խորհուրդին, ատենապէս Պոլսանայ Աւուցչական Միութեան վարչութեան: 1921ին նիմնած է Թէկեեանի, Օսկանի, Զարեանի եւ Գավաթեանի հետ Բարձրագույն ամսագիրը: Հիմնադրիներէն եղած է եւ ծագիրը պատրաստած Պոլսոյ Հայ Արուեստի Տան որուն նախագանը ընտրուած է:

1921ի ամսար Շ. Պերպերեան կ'ամուսնանայ իր բարեկամին Գ. Միրաբեանի աղջկան՝ Օր. Թիլլի Միրաբեանի հետ: Իր ամսանութիւններ պիտի ունենար երկու զաւակներ՝ Հեն-Արտաւագը եւ Արմեն-Պարէս, մին մասնաւորաբար արուեստներու եւ միւսը գիտութեանց համար օժուած:

1922ի ամսան՝ ինչպէս օստ մը մատուրականներ՝ Շ. Պերպերեան կը ստիպուի լին Պոլսոր, Էկմալականներու նոն մուտքի պատճառաւ: Կը համբուրդէ Պերմանիա, ուր կը նույրուի իր գրական աշխատանքներուն հետ երածութեան եւ այլ արուեստներու ուսումնասիրութեան. Տոկօրնի մօս Տալիսօգեան հաստառութեան մէջ կը նիսեւի պարագական արուեստին:

1924ի գարնան կուրայ Գանիրէ ուր իր եղրօն՝ ՕԵԲիկ Պերպերեանի հետ եւ աջակցութիւնը առաջնորդ Թուրքուն Արք. Գուլօկեանի ուուրշը խմբուած կրասուր անձնաւորաբար ընթացքի մը՝ կը նիմնէ Գանիրէ նոր Պերպերեան վարժարանը: Նոյն աջակցութիւնը իր եղրօն հետ 10 ասրի կը փառ սոյն կրասուր առաջնակար հաստառութիւնը, նու եւս դասախոսելով իմաստագրաններու մէջ:

ԻՄԱՍՏԱՍԻՐԸԿԵՐ

ԻՄԱՍՏ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՄԱՍՏԸ
ԵՎ
ԻՄԱՍՏԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ

•

ՍԻՐԱՆԻ անցեալ թիւին մէջ առած էինք հանգուցեալին ինքնակենսագրութիւնը: Էնքնակենսագրութեան զիւր զած էին իր Խռուսադէմ ձգած ձեռապիւնեւուն մէջէն: Այս թիւով նոյն ձեռապիւնեւէն կը իշատարակենք վերօյիշալ յօդուածք, ունենալով միամիտ յօյսը ու ան ասկէ առաջ չէ իշատարակուած:

ԽՄԲ.

Իրականութիւն մըն ենք, որ կ'ապրինք իրականութեան մը մէջ: Կը կարծենք սովորաբար թէ մեր ըգգայարանքներուն տարրականորէն մեզի ճանչցուցածէն միայն բաղկացած է այս վերջինը, Զահերէն, Գոյներէն, Զայներէն ևայլն, զորս զգայութիւններ կ'անուանէ հոգեբանութիւնը: Բայց փոքր անդրագարձում մը այն բանին զոր մեր չուրջի իշականութիւնը կը կոչենք, ցոյց պիտի տայ մեզի թէ իրապէս ան շատ աւելին է քան գումարը այդ նիւթական տարրերուն զոր կը զգանք անկէ: Այդ տարրերը կան անչուշտ մեր չուրջի աշխարհին մէջ, մեր «Տիեզերք» կոչածին մէջ, բայց անոնց վրայ աւելցուած գեռ մեծ և կարեոր բաժին մը կայ որ մեզմէ կը դրուի անոնց վրայ և որ անոնց մեր հագցուցած «իմաստներ» էն, մեր անոնց տուած նշանակութենէն ու արժէքէն կը բազկանայ: Մեր տեսած «Տիեզերքը», այն իրականութիւնը որուն մէջ

կ'ապրինք, կը գործենք, էապէս իմաստուած ու յաճախ ատով զանազան արժէքներով արժեկորուած, մեկնուած ամբողջ մընէ: Այդ մեկնութիւնը շատ անգամ այնքան սովորական ու բնական դարձած մեզի որ չենք անդրագարուար անոր գոյութեանը: Բայց կայ ան:

Արդ, ի՞նչ բանի մէջ կը կայանայ այդ իմաստ ըսոււած բանը որ կուտանք իրերուն, որով կ'արժեկորենք, կը մեկնենք զանոնք: Ի՞նչպէս կ'աւելցնենք այդ սիմաստը՝ իրերուն որով կը հարստացնենք մեր զգայարական տառեալները, որով յաճախ այլակերպուած կը տեսնենք իրերը: Այդ իմաստաւորումը միւսներէն տարրեր բնութեամբ բայց իր կարգին մեր «Տիեզերքը», մեր պիտականութիւնը կազմող երեսյթներէն մին է: Եթէ արդպէս՝ ճշմարտօրէն ի՞նչ աստիճանով եռութիւն և իշականութիւն կայ այդ իմաստին մէջ ինքնին:

Այս հարցերուն մօտենալ պիտի փորձն յետագայ էջերը: Աւրիշ բառերով ու քինիք բացատրութեամբ՝ իմաստին էաբանութիւնը (ontologie) կամ երեսութաբանութիւնը (phénoménologie) ընել: Շատ համառոտակի անշուշտ, որովհետո հարցը ընդույնուած՝ իր մէջ ամբողջ փիլիսոփայութիւնը պիտի ընդգրկեր թերես:

Քանի մը շատ սովորական իրողութիւններ, նախ:

Կը լսեմ մօտակայ փողոցէն ձայն մը. կ'ըսեմ օրնքնաշարժի ձայն: Ֆիզիքականորէն, լոկ ականջով, ձայն մըն է լսածու Բայց անդիտակցութեան, գաղափարաներու զուգորդութեան մը ինձի տուած վարժութեան հետեւանքով մեկնութիւն մը կը կցիմ անօր, ու հոգեբանօրէն կը լսեմ իրաւցնէ ինքնաշարժի ձայն: Այսպէս-դարձեալ քովի

տախրական նիւթերը ու բոլորամասնեայ կրուրեան մը եւ բարձր ոգլուլ դաստիարակուրեան մը բարիք տալով նզիպտահայ սերունդներու: Նիւթական դժուարութիւնները դժբախտաբար արգելէ կ'ըլլան վարժարանի յարտեւման եւ 1934ին նահան Պետական կը մեկնի երուսալմ, Գուեակեան պատրիարքի երաւերով այն տեղի ժառանգաւորաց Հնծայարանին մէջ սամննելու իմաստափուրան դասախոսութիւնը: Այս

շշանին Շ. Պետական կ'ունենայ արուեստագիտական մարզին մէջ եւս բեղուն գործուներիւն, կը յօրինէ հայ երաժշտուրեան և պարարուեսի երկեր, կուտայ հայ երաժշտուրեան նուիրուած համերգներ որոնէ կը զննեն նշանակելի յաջողութիւն նախշնելով հայ արժեկները: 10 տարի երաւաղին մեալէ վերջ 1944ին կ'անցնի Անրիիխափ Պարեկաներ ուր իմաստափրական դասախոսի ամպիոնը կը գրաւէ: Օ. Մ.

սենեակես մէկը կը խօսի . ականջո թրթռաւցումներ միայն կ'ընդունի բայց ևս կը լսեմ այսինչ անձին խօսքը — ձայնը :

Իմաստի տըւչութեան տարրական երեւոյթներ են ասոնք արգէն : Ինչ որ ականջս կուտայ ինձի մտքու կողմէ անզիտակցօրէն հատարուած համագրութեամբ մը կը հարստացուի նշանակութիւնով մը ու հիմա ըմբռնած իրականութիւնս այդ աւելցուածին բաժինովը կայ իր իրականութիւն :

Այսպէս արտաքին աշխարհս կոչուող իրականութիւնը հարուստ է զգայութիւններուս ինձի տուածէն շատ աւելիով ու իրք այդպիսին է որ «Ճանօթ աշխարհս» է : — Ու շատ տարօրինակ, նոյնիսկ անձկութիւնն պատճառով իրականութեան մը զիմաց պիտի զգայինք ինքինքնիս եթէ հոգեբանական տարրագրութեան ճիգով մը կամ հոգեկան ինչ ինչ հիւանդութիւններու հետեանքով մէր Ճանօթ իրերու, օրինակի համար ճանչուոր գէմքերու վրայէն, պակսեցնէին այդ մէկնութիւնն աւելցուած բաժինը, զանոնք իր զուտ զգայական տուեալ առնելու համար : Այսպէս պիտի սարսափէինք եթէ ամէն օր մէր կողմէ տեսնուած գէմքի մը նայէինք յանկարծ իր ոչ ճանչուորի», որովհետեւ այդպիս մէր հիմա տեսած պատկերին և մէր վարժութեամբ տեսածին մէջ անսպասելի ու կարեռ տարրերութիւն մը պիտի գտնէինք :

Մէկնութեան, իմաստաւորման յատկանշական երեսովներ են զարձեալ անոնք՝ որոնցմով լուսնին մէջ կրնանք գէմք մը որոշել, կամ ամբերուն մէջ կենդանական ձեւեր տեսնել : Դարձեալ երբ ինչ ինչ հանելուկ պատկերներուն մէջ թաքուն դրուած ժարդկային կամ կենդանական կերպարանքը կը յաջողինք գտնել : — Քառակուսիի մը մէջ եթէ ներգծենք ուրիշ քառակուսի մը և երկուքին անկիւնները իրարու կապենք զիծերով, յառաջ եկած ձեւը կրնանք մէկնելու ու տեսնելու ըստ կամս իր վոքը քառակուսիով խորութիւն մը նիրկայացնող և կամ ընդհակառակը նոյն այդ քառակուսիով իր տաշուած թանկագին քարի մը երեսակներուն պէս առաջակարկառ ձեւ մը պատկերող :

Այս վերջին իրողութիւնները անշուշտ մեկնութեան խաղեր են, բայց իրենց մէջ ի գործ գրուած մտային պրոցեսը նոյն է

անոր հետ, որով մեզ չըջապատող իրերը իրենց քովիններէն անջատ առարկաները կը տեսնենք ու կը ճանչնանք, ու կ'անուաննենք, հակառակ որ իրենց զիծերն ու գոյները մօտ են ու կը խառնուեն երբեմն իրենց չուրջի առարկաներուն զիծերուն ու գոյներուն : Նոյն այդ մտային պրոցեսով է դարձեալ որ աշքին փոքր տրուած առարկայ մը կը խորհինք իրբ մեծ, անզիտակցօրէն իր հեռաւորութեամբ բացատրելով իր փոքրութիւնը :

Մեր ուսումնասութիւննեան նիւթը իր ներկայացուցած այլազան երեսներուն մէջ զրած ըլլալու համար պիտի որոշենք իրմաստի տըւչութեան տարրեր քանի մը պարագաներ :

ա) Կայ նախ այն ուր իմաստը զգայարանական տուեալին յարակցեալ է միայն, զարդարաց զուզորդութեան յայտնի երեւոյրով : Սա ձայնը յաճախ լսած ենք սազանգակէն հնչուած : այդ ձայնը մէր մրտաքին մէջ զուզորդուած է այդ զանգակի պատկերին . հիմա երբ ձայնը միայն կը լսենք, մէր մտքին մէջ կուզայ զանգակը ու չենք չոեր այդ ձայնը իր որևէ ձայն, այլ այսինչ — զանգակին — ձայնը» : Արտաքին աշխարհի իրերը կը ճանչնանք ընդհանրապէս այսպիսի իմաստաւորումով մը : Այդ իրերէն ունեցած մէր նախկին փորձառութեան այլազան պատկերները այդ իրերուն ներկայիս մէզի տուած զգայութիւններուն առթիւ կ'արթննան մէր զիտակցութեան մէջ ու անոնցմով ամբողջացած «կը տեսնենք» հիմա այդ իրերը, իր «Ճանօթ» իրեր զանոնք առնելով, կ'ըսենք «կը ճանչնանք» զանոնք : Յայտնի է որ հոս իմաստը տուեալ զգայութեան վրայ զիտակցութեան կողմէ կցուած է, անոր յարակցուած է միայն, յարակցութիւն՝ որ կ'արդարանայ անով որ աւելցուածը նախկին փորձառութիւններու մէջ յաճախ անոր հետ զգացուած է որուն վրայ կ'աւելնայ իր պատկեր հիմա, ու զիտենք թէ այս նոր անզամուն ալ մէր զգայարանական հետազոտութիւնը եթէ առաջ տանէինք վերստին պիտի գտնուէր անոր հետ :

բ) Բայց կայ իմաստաւորման երկրորդ պարագայ մը զօր կարելի է կոչել արտերեալ իմաստի պարագան ուր երեսոյթը

աւելի բարդ է և յառաջացած հարցերը
աւելի խորունկ կ'երևան:

Զանազան գիծեր ահա, տարրեր ուղ-
ղութիւններով, տարրեր ձեւերով շատ մօ-
տէն զիտուած՝ զանազան ու որևէ գիծեր
են անոնք: Բայց հեռանանք քիչ մը, կը
տեսնենք որ զարդագծութիւն մը կը կազ-
մին անոնք: Չէինք տեսներ այդ՝ երր մօ-
տէն կը զիտէինք, որովհետեւ այդ գիրքին
չէինք կրնար ըմբռնել այն միակ կարգը որ
կար անոնց մէջ: Հիմա գտանք կարգը ու
զարդի այդ իմաստը կուտանք անոնց ամ-
բողջութեան, անոնց իւրաքանչիւրը միւս-
ներուն հետ իր յարաբերութեանցը մէջ
տեսնելով, ըմբռնելով: Հոս զարդի մը իւ-
մաստը դուրս բերենի գիծերու բազմութե-
նէն, որուն մէջ այդ իմաստը կար նախա-
պէս ի կարողութեան: — Զանազան բառեր
դարձեալ, բայց առաջին ընթերցումով մը
չենք ըմբռներ այն նախագասութիւնը որ
կը կազմեն անոնք իրապէս. երկրորդ ըն-
թերցում մը մեզ կարող կ'ընէ դուրս բե-
րելու այն միակ իմաստ որուն մէջ կուզան
ձուլուի անջատ բառերուն անջատ նշանա-
կութիւնները: — Աւ զարձեալ ձայներ,
յաջորդական, երբ իրենց կազմած մեղեղին
շատ պարզ չէ, երաժշտութեան անվարժ
լսողութիւն մը չի կրնար ըմբռնել անոնց
մէջ գոյ ու անոնցմով կազմուած երաժշ-
տական իմաստը, եղանակը: Այդ եղանակը
կար սակայն այդ ձայններուն մէջ: Միայն
թէ չէր բաւեր ձայնները լսել, հարկ էր
ըմբռնել միւնոյն ատեն անոնց յարաբերու-
թիւնները: ու մէյ մը որ կը խորհինք զա-
նոնք իրենց կազմած միւսնեան մէջ, կը
թափանցենք ձայններուն մէջ թաքուն ե-
րաժշտական իմաստին: կրնանք ըսկե՝
դուրս կը բերենք իրենց մէջ ի կարողու-
թեան գոյ ու իրազործուելու համար երա-
ժշտական իմացողութեան մը սպասող ի-
մաստը:

Այս բոլոր պարագաներուն մէջ իմաստը
կուզայ ոչ թէ զաղափարներու գուզորդու-
թեամբ կցուիլ տուեալին (ինչպէս այդ կ'ըլ-
լար յարակցեալ իմաստի պարագային), այլ
իմաստը յարաբերութիւններ ըմբռնող, միւ-
սներուն մտածող մտքի մը կազմէ գուրս կը
բերուի զգայարանական տուեալներու ամ-
բողջին, տուեալներ՝ որոնք մասներ էին մի-
այն ի բնէ իմաստաւորեալ ամբողջի մը:

Կ'ըսենք, հետեաբար, հոս կայ արտաքիւեալ
իմաստ մը:

զ) Փրբորդ պարագայի մը մէջ իմաստը,
այսպէս ըսկենք, կը մցուի տուեալին մէջ:
Քառակուսիի մը մէջ ներգծեալ փոքր քա-
ռակուսիին, լուսնին իրը մարդկային դէմք
ամպերուն մէջ կենդանական կամ մարդ-
կային կերպարանք մը տեսնուելու պարա-
գաներուն մէջ այսպէս է: Արտաքերեալ ի-
մաստի պարագային՝ տուեալ տարրերու
կարգաւորումը նախագոյ իմաստի մը հա-
մեմատ տրուած էր կարգաւորեալ իմացա-
կանութեան մը կողմէ, ուստի զիտող միտ-
քին կը պարտադրուէր մէծ չափով իր հա-
նելիք իմաստը: Հոս տուեալ տարրերը ինք-
նին այսպէս իրենց ամբողջով աստիճան մը
անտարբեր են, չէզոք են. իմաստի տըւ-
չութեան նախաձեռնութիւնը մէծ մասմբ
կը պատկանի զիրենք նկատող իմացակա-
նութեան որ այդ ինքնին անտարբեր, աս-
տիճան մը անկապակից իրերու, տարրերուն
մէջ իր խորքէն անոնց վրայ ցոլացուած
իմաստ մը կը զնէ որուն կրօղը կը զառնան
այս անգամ այդ տուեալ տարրերը: Այս-
պէս, վերև տրուած օրինակին մէջ քառա-
կուսիները ասարկայապէս նոյն մակարդա-
կին վրայ են, բայց ըստ կամ կրնանք մէծ
կտմ փոքր քառակուսին առաջ կամ ետ
տեսնել և փոխել այսպէս տուեալին կար-
գը, որով և իմաստը: Պատմաբաննը անց-
եալը հասկնալ ջանացած ու ատով վերա-
կառուցած ատեն, կարենութեան ինքնին
նոյն մակարդակի մը վրայ զրուած դէպ-
քերուն իր ըմբռնումին համաձայն տարրեր
արժէքներ կուտայ ու այսպէս իր խորքէն
մեկնութիւն մը կը բերէ անցեալին, զայն
աստիճան մը կը յօրինէ: Ասոր համար է որ
տարրեր պատմաբաններ նոյն իրողութիւն-
ներով տարրեր պատմութիւններ կը կա-
ռուցանեն:

Այս օրինակներուն մէջ իմաստը կամ
նշանակութիւնը իրերը զիտողին, տրուած
տարրերը նկատողին, առարկայական իրո-
ղութիւնները խորհողին կողմէ յղացուած
է և կերպով մը ցոլարձտկուած՝ այդ ի-
մաստին ինքնին առաւել կամ նոււազ ան-
տարբեր այս տարրերուն վրայ կամ իրո-
ղութիւններուն մէջ, ինչպէս քանդակա-
գործ իր ներքին տեսիլքին հանդէպ ինք-
նին անտարբեր կրաւորական կաւին կու-

այդ տեսիլքին համապատասխան կերպարանք մը, ուստի իմաստաւորման այս երրորդ պարագան պիտի կրնանք կոչել ներմուծեալ իմաստի պարագայ:

Եսիս քան մեր նկատողութիւններուն մէջ մեր աւելի յառաջնալը պէտք է համառօտակի վերլուծենք այն գործելակերպը, պրոցեսը որ իմաստաւորող միտքինն է այս երեք պարագաներուն մէջ:

1) Այսինքն յարակցեալ իմաստի պարագային, տրուած զգայութիւններուն՝ միտքը կը կցէ նախապէս նման զգայութիւններու աստեն իր ստացած յարակից զգայութիւններէն իր յիշողութեան մէջ մնացած պատկերները ու վարմութիւնքի ձըգտումները: Իրաւ է իր այս վերջիններուն համապատասխան զգայութիւնները հիմա տրուած չեն իրեն, բայց զաղափարներու զուգորդութեամբ, ըստնք, հիմա, ներկային մէջ տրուած զգայութիւննը կը կանչէ այդ միւսներէն մնացած պատկերները և վարուելակերպի ձգտումները ու միտքը անոնցմով ամբողջացած կը խորհի այժմու տուեալը: Վերստին նկատենք մեր տուած օրինակը: Աս տեսակ ձայնը շատ անգամ այսինչ անձէն լսած եմ. հիմա հեռածայնի գծին միւս ծայրն է, չեմ տեսներ այդ անձը: Կը լսեմ միայն ձայնը. բայց այս վերջինը միտքիս մէջ կ'արթնցնէ զաղափարներու զուգորդութեամբ այդ անձին պատկերը և ես կը ճանչնամ այդ ձայնը անոր հետ մտածելով այդ անձը ու կը լսեմ այդ ձայնը իրը իր-ձայնը: Իմ փորձառութեամբս զիտեմ և վստահաբար թէ այդ ձայնին իթէ հետեւիմ անոր յառաջ եկած տեղը պիտի զտնեմ այդ անձը, ու այս է որ կը հիմնէ ճշմարտութիւննը իմ այդ ձայնին տուած մեկնութեանս:

Այսպէսով է որ արտաքին աշխարհէն ստացած զգայութիւններուս առթիւ, որոնք անկէ քիչ մը բան միայն կուտան ինձի, ամէն վայրկեան այդ արտաքին աշխարհը շատ աւելի ամբողջապէս կը կարծեմ տեսնել: Իրապէս կը տեսնեմ զայն ոչ միայն իմ ներկայի զգայութիւններովս այլ նաև ու նոյնիսկ առաւելապէս՝ իմ բոլոր անոնց կապուած անցեալի զգայութիւններովս՝ որոնց իմ մէջս ձգած պատկերները, զաղափարները, վարմունքի ձգտումները կ'ու-

գեկուուին գաղափարներու զուգորդութեամբ ներկայիս տրուած զգայութիւններուս առթիւ: Անցեալին, զաղափարներու զուգորդութեամբ ներկան ամբողջացնելը հետեաբար գլխաւոր պրոցեսն է յարակցեալ իմաստով իմաստաւորման պարագային:

2) Աւելի բարդ է անշուշտ մտքին գործելակերպը արտաքերեալ իմաստի պարագային, երբ տուեալ տարրերու ամբողջութեան մը մէջ հոն նախապէս գրուած իմաստ մը գուրս կը բերենք, կ'ըմբռնենք.

Կարգաւորող սկզբունք մը — կեանք կամ Միտք — կարգ գրած է սկզբնաւովէս՝ նիւթեկան տարրերու մէջ. մարմին գործարանաւորութիւնը կազմող մասներուն, արձակ խօսքի մը կամ քերթուածի մը բառերուն, եղանակի մը ձայններուն, չէնքի մը զանգուածներուն ու գիծերուն, անդրիի մը կամ նկարի մը ձեւերուն կամ գոյններուն մէջ: Այս բոլորին մէջ զայութիւն ունեցող իմաստը այդ կարգէն խկ կ'ելլէ, կը նոյնայ յաճախ նոյնիսկ այդ կարգին հետ: Այդ բոլորին մէջ իմաստը բռնել զանցնք բաղկացնող տարրերը ասոնց տիրապետող միակ կարգին մէջ հանելով ու ըմբռնելով կրնալ լլլալ: Եթէ այդ տարրերը — մարմին մասներ, բառեր, ձայներ, գիծեր, ձեւեր կամ գոյներ — զատ զատ միայն տեսնենք, իրարմէ անջատ մտածենք, անոնցմով շինուած ամբողջները խմաստ չեն ունենար: Խկ եթէ զանցնք յաջողինք ըմբռնել զիւրենք գործարանաւորող, զիրենք շարադասող ու միաւորող կարգին մէջ որուն Օրէնքին տակ խկ խմբուած են անոնք, այն տաեն իրենցմով շինուած ամբողջները պիտի հասնինք հասկնալու իրը զործարանաւորութիւն, զրական կտոր, եղանակ, չէնք, անդրի կամ նկար: Որովհեան այդ տարրերը իրենք ալ այդպէսով ու այդպէսով միայն իմաստ պիտի առնեն: Արդ, ի՞նչպէս կը հասնինք ըմբռնելու այդ կարգի ամբողջներ:

Յայտնի է որ անոնք ամէնքը, այս կամ այն կերպով իրը ի կարողութեան կարգաւորեալ ամբողջ կամ իրը գաղափար նախապէս եղած են զիրենք յառաջ բերող, ստեղծող կեանքին կամ ստեղծող մաքին մէջ: Այդ յայտնի կամ խորհրդաւոր Միտքը, ըստ այդ իցեմի, կարգաւորած էր զիրենք բաղկացնող տարրերը, ու այդ

պատճառով է որ այդ տարրերը յարարեցին թիւնները կը ներկայացնեն, որով և կարգի մը մէջ կան: Առեղծագործական պրոցեսը լուսական, յղացեալ ամբողջէն գացած է այդ լուսական իրազործելու միջոցը տուող նիւթեզէն տարրերուն:

Քերթուածին առաջ անոր ձնունդ պըսող լուսական տրամադրութիւնը տեսակ մը հողեկան սաղմը եղած է քերթողին մէջ որմէ հետզհետէ բղխած են ու շարուած բառերը մարմին տալով քերթուածին: Կարելի է ըսել թէ հոս մասերէն առաջ ամբողջը եղած է, թէ իրազործուած երկին մէջ յայտ եկող ամբողջէն տարրեր բնութեամբ ամբողջ մը:

Քերթուածի պարագային մէջ քերթողը այդ ամբողջէն գացած է մասերուն, մինչդեռ մինչք հիմա մասերէն միայն կրնանք երթալ ամբողջին: Պիտի առնենք, հետեաբար, քերթողին ճամբան հակառակ ուղղութեամբ, ընթերցողը, այսինքն իմանալու զողը պիտի մէկնի տարրերէն (հոս՝ բառերէն), զանոնք տիրապետող կարգին ու անոր յայտ բերած քերթուածի գերազայն իմաստին բարձրանալու համար: Աւրեմն ինքնին արդէն կարգ մը ունեցող, իմաստ մը կրող որևէ իրականութիւն արտարերելու համար անհրաժեշտ է այդ իմաստը իրենց մէջ կրող այդ տարրերը նախըզդալ կամ ըմբռնել: Գործարանաւորութեան մը զբութիւնը չենք կրնար հասկնալ առանց բջիջները, հիւսկէնները ու անոնց մէջ չինուած տարրական կինսարանական կազմութիւնները ճանչնալու: Քերթուած մը չենք կրնար ըմբռնել առանց զայն կազմող բառերը հասկնալու, ու եղանակ մը չենք կրնար երաժշտապէս մտածել առանց լսելու զայն բազկացնող ձայները: Բայց այդ տարրերուն միայն ըմբռնումին մէջ եթէ մեանք, անշուշտ ոչինչ կը հասկնանք բուն գործարանաւորութենէն, քերթուածին կամ եղանակէն: Չի բաւեր լեզու մը զիտնալ անով զրուած զրական կտորները հասկնալու, ու խուլ չըլլալը չի բաւեր երաժշտապէս լսելու համար: Երկրորդ գործողութեամբ մը այս անզամ անհրաժեշտ է ուրեմն բարձրանալ, այդ տարրերը իրարու կապող յարաբերութիւններու ըմբռնումին: բջիջներէն և հիւսկէններէն երթալ անոնց կազմախօսուական յարաբերու-

թիւնէն յառաջացող գործարաններուն, առնցմէ ոչ մարմնի մեծ պաշտօններ իրաւործող կազմաձններուն, բառերէն անոնց կապակցութեամբը կազմուող նախագասութիւններուն: ձայներէն՝ ձայներու յարաբերութեամբ ծնունդ առնող երաժշտական նախագասութիւններուն: Բայց այս ընթացքով պիտի զանենք որ տարրագոյն տուեալներ կապող յարաբերութիւնները իրենց կարգին զիրենք ընդգրկող աւելի ընդարձակ գրութիւններու մէջ կը մտնեն ու ասոնք ալ դեռ աւելի ընդգրածակ գրութիւններու մէջ:

Յարաբերութիւնները տեսնող միաքը — ու ի իտք մը միայն յարաբերութիւններ կրնայ տեսնել — հարկ է աստիճանաբար կատարէ այս վերելքը, խոնարհագոյն դըրութիւններէն մինչև բարձրագոյնները հասնելու համար իրաքանչիւր պարագայի մէջ մինչև զանոնք ամենքնք ընդգրկող ամբողջական գրութեան: Այդ կէտին վրայ պիտի գտնէ իր հասկնալիք իրականութեան իւմաստը:

Յարաբերութիւններու ճանաչման այս գործողութիւնը պիտի լրանայ ըմբռնած ամբողջին լոյսովը մասերը իրենց զերին մէջ հասկնալու, զերագնահատելու գործողութեամբ, որուն մելինուրիւն կ'ըսենք: Տամամը մը ամբողջ տեսնելէ զերջ կրնանք մեր վերջին խօսքը ըսել անոր զերակատարներու նկարազրին ու անոր զանազան փուլերուն նշանակութեան մասին: Կամ չենք մը ամբողջ ըմբռնելէ զերջ անոր զանազան մասերուն ներկայացնեցած ձեւերուն զեղապահ պիտական զերին բուն հասկացողութիւնը կրնանք ունենալ: Աւրեմն եթէ մասերէն պէտք է մեկնիլ զանազան տարիճանի յարաբերութիւնները ճանչնալու ու այդպէսով ամբողջական իմաստին հասնելու համար, այդ ամբողջական իմաստին լոյսովը միայն պիտի կրնանք այս անզամ իրենց ճիշդ արժէքին ու նշանակութեան մէջ ճանչնալ ու զնահատել մասնակի յարաբերութիւնները ու տարրական տուեալներու զեցցած իմաստը: Եթէ բառերով միայն կրնանք հասկնալ նախագասութիւնը նախագասութեան մէջ վերատին արուած միայն՝ բառերը իրենց կարգին կը ստանան իրենց նշանակութեան բուն երանզը:

Ա. միութեալով, տարրերու ըմբռնում, յա-

բարերութեանց հասկացում ու ամբողջով մասերու վերգնահատում կամ մեկնութիւն, այս երեք յաջորդական գործողութիւններով է որ ի բնէ յօրինուած քով որևէ իրականութեան ներգոյ իմաստին ըմբռնման կրնանք հասնիլ:

Դ) Աստիճան մը ևս աւելի բարդ է ու նոչը մտքի այն գործելակերպը որով ներմուծեալ իմաստ մը կը ստեղծուի ու կ'ըմբռնուի մինչոյն ատեն:

Հոս իրականութեան մը իմաստ ունենալը և անոր իմաստ տրուիլը միաժամանակ տեղի կ'ունենան: Զուտ առարկայական իրականութիւնը, որովհետեւ այս երրորդ պարագային՝ կը թուի սկզբնապէս չպարունակել որևէ իմաստ. այսինքն առաջեկած չըլլալ իմաստի մը օրէնքին տակ, նշանակութեան տեսակէտով չէզոք, անտարբեր տուեալ մընէ, որ ստկայն կրնայ ստանալ այն իմաստը որ կուտանք իրեն: Ամպ մը չէ յօրինուած այսինչ կինդանական պատկերը ներկայացնելու համար, մինք ենք որ կուտանք իրեն այդ պատկերը, այս վերջինը, անոր վրայ մտածելով: Ահա ինչո՞ւ մեր անոր իմաստ մը ունենալը մինչոյն ատեն գոյութիւն կ'առնեն:

Միայն թէ ի՞նչպէս կը բերուինք այսինչ մասնաւոր իմաստը տալ առարկայական իրականութեան մը և ոչ ուրիշ մը: Եթէ կ'ըսենք թէ տուեալը ինքնին անտարբեր է որևէ իմաստի, այս բանը պէտք չէ բացարձակ կերպով տանել: Իրապէս տրեեալը կը ներկայացնէ յաճախ այնպիսի տարրեր որոնք կը թելադրեն մեզի որոշ իմաստ մը. ուրիշ տարրեր ալ ստկայն անոր մէջ պիտի կարենային թելադրել տարրեր իմաստներ:

Հոս, հետեւարար առաջին պահը իմաստաւորման պրոցեսին այդպիսի թելադրութիւն մը ընդունիլն է: Թէ ինչու առարկայական իրականութենէ եկած սա՛ թելադրութիւնը կը իւրացնենք և ոչ ուրիշ մը: Այդ պիտի բացատրուէր մեր տրամադրութեամբը մեր հոգեկան կամ մտաւոր նկարագրովը:

Այս թելադրութիւնը մեկնակէտը կ'ըւլայ մեր մէջ իմաստի մը յօրինումին. իմաստ մը որ առաւել կամ նուազ բազմաթիւ տարրեր կ'ընտրէ տրուած իրականու-

թենէն, ուրիշներ անտեսելով ու անոնց մով յարաբերութիւններու ամբողջ մը կը չինէ:

Այսպէս յդացուած իմաստը ի վերջոյ կ'առարկայացնենք, իրեն կը ցոլարձակենք տրուած առարկայական իրականութեան վրայ, անով ասիկա մեկնելու համար:

Ներմուծեալ իմաստի պարագային մէջ հետեւարար նախորդ արտքերեալ իմաստի պարագային նման երեք պահեր ունինք իմաստաւորման պրոցեսի: Այս երեք պահերը նախորդ պարագայի երեք պահերուն հետ իրարու զուգահեռտական են բայց չեն նոյնը:

Հոն նախ տարրերը կը տեսնէինք գրեթէ ամբողջապէս, հոս ալ տարրեր կը տեսնենք, բայց անոնցմէ բոլորը նկատի չենք առներ այլ անոնցմէ ոմանց թելադրութեանը կ'անսանք ըստ մեր մտքի բնութեան:

Հոն յետոյ տարրերու յարաբերութիւնները կը զիտէինք աստիճանական վերելքով մը, ի վերջոյ ընդգրկելու համար տըրուած յարաբերութիւններու ամբողջութիւնը. հոս յարաբերութիւններու ամբողջը առաւել կամ նուազ աստիճանով մեր իսկ յդացումն է: Հոն վերջապէս այդ ամբողջով մասերը կը մեկնէինք ու կ'արժեւորէինք. հոս ալ մեկնութիւն մը կուտանք բայց այդ մեկնութիւնը զրեթէ բռնի կը պարտագրենք տուեալին օրմէ փոխանակ ելած ըլլալու, առաւել կամ նուազ աստիճանով անոր մէջ ներմուծուած է ան:

Եթէ ուզենք հիմա մեր մտանանշած երեք պարագաներուն մէջ իմաստի տըրութեան պրոցեսին ներկայացուցած հասարակաց զիտէրը երեւան բերել, պիտի ըսենք երեքին մէջ ալ պրոցեսին մեկնէտը առարկայական իրականութիւն մընէ և ելակէտը այդ իրականութեան, նշանակութեամբ մը հարստացումը մեկնութեան մը չնորհիւ: Ի՞նչ որ կը տարրերի մէկ պարագային միւսը, այդ նշանակութեան պարունակութիւնն է նախ, և յետոյ այդ նշանակութեան առաջ զալուն հոգերանական պայմանը:

ՇԱՀԱՆ Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ



Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Ս. Էջմիածին, 11 Դեկտեմբեր 1956

Նորին Ամենապատուուրեան

Տ. Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեանին

Երուաղեմի Հայոց Պատր. Տեղապահին

Ա. Երուաղեմի

Քրիստոփ Սուրբ Ծննդեան մեծ եւ սխանչելի աւետիով կը գիմաւուենի Նոր Տարին եւ Միաձնի Էջման Ա. Ամենապատուուրեան, Ա. Արուիդ Միաբանութեան, Ա. Արուիդ Միաբանութեան եւ համայն հաւատացեալ ժողովուրդիդ Մեր սրազեղ սիրոյ ուշ ջոյնը եւ ամենազեմ մաղրանիք բոլորիդ արեւատութեան եւ բարօնութեան համար :

Նոր Տարին որ կուզայ Աստուծոյ յայտնութեան ընորհներովը զեղուն, բող զօրացնէ Զեր հոգիներուն մէջ մեր նախընեաց լոյս հաւատքը, բոլ ամուռ պահպանէ մեր Ա. Եկեղեցւոյ միութիւնը եւ բող ամբողջ ու անխոռով պահէ համայն ազգը հայոց:

Փառք ի բարձունս Աստուծոյ եւ խաղաղութիւն ընդ Զեզ:

Վ.Ջ.Գ.Ե.Ն. Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց

ՇՆՈՐՀԱԿԻՈՐԱԿԱՆ Ք

Ա. Արքույո Պատր. Տեղապահ՝ Գերաքանչ
Տ. Տիրան Արքեպիսկոպոսի Պետրութեն վերադարձին,
բնուուրեան ու պատօնական նախաշման զիրը
Կառավարութենն ստացուելուն առիւ

Հ Ն Ո Ր Հ Ա Կ Ի Ո Ր Ա Կ Ա Ն Ք

Նոր Տար, 26 Դեկտեմբեր 1956

Գեր. Տ. Տիրան Արքեպա. Ներսոյեան

Պատրիարքական Տեղապահ

Երուաղեմի

Մենք, Առաջնորդ, Թեմական Խորհուրդ
 եւ համայն Ամերիկայի Հայուսանեաց Եկեղեցւոյ, կը ընորհաւութենի Զեզ Երուաղեմի

Հայոց Պատրիարքութեան Տեղապահական Արու. Զեր երջանիկ վերադարձին առիրով: Կը հաւատանի անկեղծօրեն քե Զեր Գերաքանչուուրեան կարող առաջնորդութեան ներիւ Ա. Արուույդ հազեւոր կեսանիք պիտի վերածաղկի յօրու մեր Սկեղեցիին:

ՄԱՍՄԲԻ ԱՐՔԵՊՈ. ԳԱԼՖԱՅԵՆՆ
 Առաջնորդ Հիւա. Ամերիկայի

Պերու, 17 Դեկտեմբեր 1956

Գեր. Տ. Տիրան Արքեպա. Ներսոյեան

Պատրիարքական Տեղապահ
 Երուաղեմի

Մրազին եւ անկիւծ ընորհաւուրութիւններ Զեր Տեղապահ ընտրութեան եւ Կառավարական նախաշման առիւ:

ԽՈՐԵՆ ԱՐՔԵՊՈ. ԲԱՐՈՑԵԱՆ

Ամման, Սերոք Անրիբանեան ընտանիքնեն:

» , Աւետիս Մամիկոնեանեան:

» , Արմենակ Տէր Գրիգորեան ընտանիքն (Երկիցն):

» , Տօֆր. Արքին Փոլտեանն (ի դիմաց Զարզայի եւ Առայի հայութեան):

Հայեա, Կարապետ Մրկ. Գալազեան:

Խարանդուլ, Գարեգին Մ. Գրդ. Գաղանեան: Ամման, Սուլրանեան, Զաբեան, Պերպե-

եան, Տումանեան:

» , Բիւզանդ Զօրպանեան եւ Եպքաք:

» , Պետրու Տումանեան, Ճօն Տարազ-նեան:

» , Աւյսին Յարութիւնեան, Խալիլ Աս-նուր:

» , Սիրաւիի եւ Արքունակ Յարութիւն-նեաններ:

Հ Ա Մ Ա Կ Ա Ն Ք

Երուաղեմ, Մուրաս Մանուկեան:

Բերդենեմ, Աւր. Միհրան Յովհաննեսեան:

Ամման, Վ. Պ. Պատսանեան:

Հայեա, Եղիշ Քիյ. Փանոսեան:

Կիւրոս, Նուզար Մագուտեան:

Փարիզ, Ա. Գարակօղեան:

Պէյրու, Հայ Եկեղեց. Եղբայրակցութիւն:

Փարիզ, Խայի Խաչ. Քիյ. Ալրունեան:

Նիս, Վահան Մալկեան:

Ս Կ Ա Շ Ո Ւ Յ Ա Վ Ա Ր Ե Վ - Բ Ա Մ Ո Ւ Յ Ա Վ Ա Ր Ե Վ

● Կիր. 2 Դեկտ. — Ա. Պատարազը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Քարիկեան։ Քարոզեց Գեր. Տեղապահ Ա. Հայրը, Նիւթ ունենալով օրուան ձաշու Աւետարանին (Ղուկ. թ. 44-50) համարները։

● Բ. 3 Դեկտ. — Ա. Կոյսի Բնծայրան հանդիսաւոր նախատօնակին ի Ա. Ցակոր նախազանց Գեր. Տ. Շնորհք Եպս. Գալուստեան։

● Հ. 4 Դեկտ. — Ընծայութ Ա. Աստվածածին։ Օրուան հանդիսաւոր Ա. Պատարազը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց և քարոզեց Գեր. Տ. Շնորհք Եպս. Գալուստեան։ բնարան ունենալով չեւ ես եղէց ձեզ՝ ի հայր, և զուք եղիշիք ինձ լուսերս և՝ ի զատերս (Բ. Կորնթ. Զ. 18)։ Ա. Պատարազէն ետք կատարեցաւ տարեկան հոգեհանգստեան կարզը, Ա. Աթոռոյն բարերար կիւլլապի կիւլլպէնկեանի, ինչոք նաև կիւլլպէնկեան զերդաստանի համայն ննջեցելոց հոգիներուն համար, նախազանութեամբ Գեր. Տեղապահ Ա. Հօր։

● Կիր. 5 Դեկտ. — Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնամատրան մէջ ժամարարն էր Հոգ. Տ. Ցովսէփ Արզ. Մամուր Քարոզեց Գեր. Տ. Առուրէն Եպս. Քէմահան հանեստէն հոգերեցէք նախ զարքայութիւն Աստուծոյ ... (Ղուկ. թ. 31), ու բացատրեց ազանութեան յառաջացուցած վնասները մեր բարոյական կեանքն ներս։

● Ուր. 14 Դեկտ. — Վաղուան նախատօնակը պաշտուեցաւ ի Ա. Ցակոր։ Հանդիսապետն էր Գեր. Տ. Շնորհք Եպս. Գալուստեան։

● Եր. 15 Դեկտ. — Ա. Առաքելզար Թաղէսին և Բարրովիմէսին։ Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Քիւազիի։ Պատարազեց Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայտաման։

● Կիր. 16 Դեկտ. — Ա. Պատարազը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Գեր. Տ. Ասողիկ Մ. Վրդ. Ղազարեան։ Քարոզեց Գեր. Տ. Նորայր Եպս. Պազարեան, անզրազառնալով երէկուան տօնելի սուրբերուն՝ մեր առաջին լուսաւորիչ թագէսո և Բարթովիմէսո առաքեալներու զարծունէութեան ու ապացուցանելով Հայց եկեղեցւոյ առաքելականութիւնն ու ուղղափառութիւնը։

● Ե. 20 Դեկտ. — Ա. Հարցն Եղիպատացու տօնին առթիւ, Մայր Տաճարի Ա. Մակարայ մատրան մէջ պատարազեց Խոստովանահայր Հոգ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուստեան։

● Ուր. 21 Դեկտ. — Ա. Կոյսի Ցղութեան հանդիսաւոր նախատօնակին ի Ա. Ցակոր նախազանց Գեր. Տ. Նորայր Եպս. Պազարեան։

● Եր. 22 Դեկտ. — Ցարիխն Ա. Աստվածածին։ Օրուան հանդիսաւոր Ա. Պատարազը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց և քարոզեց Գեր. Տ. Նորայր Եպս. Պազարեան։

● Ա. Կիր. 23 Դեկտ. — Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնամատրան մէջ ժամարարն էր Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տէրլիշեան։

● Ուր. 28 Դեկտ. — Վաղուան նախատօնակին ի Ա. Ցակոր նախազանց Գեր. Տեղապահ Ա. Հայրը կիւլլապի կամաց Հոգ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուստեան։

● Կիր. 29 Դեկտ. — Ա. Ցակոր Մերայ հայրապետին։ Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Քիւազիի։ Պատարազեց Հոգ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուստեան։

● Կիր. 30 Դեկտ. — Ա. Պատարազը ի Ա. Հրեշտակապետ մատոյց Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Քարիկեան։ Քարոզեց Գեր. Տ. Շնորհք Եպս.։

Պ Ա Շ Ո Ւ Յ Ա Վ Ա Ր Ե Վ

● Կիր. 16 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Գեր. Տեղապահ Տ. Տիրան Արքապան. Ներսոյեան, ընկերակցութեամբ Գեր. Տ. Տ. Առուրէն, Հայկազուն և Շնորհք Արքազաններու և Աւագ Թարգման Հոգ. Տ. Հայկասեր Վրդ.ի. Հնորհաւորական այցելութիւն տուաւ Քաղաքին նորընտիր Կառավարիչ Վասեմ. Աննան Սունէս էլ-Հիւէյնիի. Ն. Վահեմութիւնը այս առիթով նորին Արքազնութեան յանձնեց իր կողմէ ստորագրուած Կառավարութեան ձանաշման գիրը Գեր. Տ. Տիրան Արքազանի Տեղապահութեան։

— Կէսօրին, Գեր. Տեղապահ Ա. Հօր Հնորհաւորութեան եկաւ Երեսիսան Տօքթ. Սագուպ Զայտանին։

● Բ. 17 Դեկտ. — Գեր. Տեղապահ Ա. Հօր Հնորհաւորութեան եկան Բեթղեհէմի Քաղաքամետնութեան ու Ստելկանապետը։

● Հ. 18 Դեկտ. — Գեր. Տեղապահ Ա. Հօր Հնորհաւորութեան եկան Անկիլիքան Գեր. Էպուլ։

● Ուր. 21 Դեկտ. — Գեր. Տեղապահ Ա. Հօր Հնորհաւորութեան եկան Ամերիկեան Հիւպատոսութ և LIFE Magazineի թղթակիցը։

● Եր. 22 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Յունաստանի Թեմին Առաջնորդական Տեղապահ Հոգ. Տ. Իսահակ Վրդ. Պազարեան ապային մեկնեցաւ Պատուի։

● Բ. 24 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Իրաքի Թեմին Առաջնորդ Գեր. Տ. Զգոն Մ. Վրդ. Տէր Ցակորեան մեկնեցաւ Պատուա։

● Հ. 26 Դեկտ. — Կէսօրէ առաջ, Երբապացուց Ա. Ծննդեան տօնին առթիւ, Գեր. Տեղապահ Ա. Հայրը ընկերակցութեամբ Գեր. Արքազաններու և Հոգ. Հայրենու, Հնորհաւորական այցելութիւն տուաւ Ֆրանչիսկեանց Գեր. Կիւրելուին, Լատինաց Ա. Պատրիարքին, Պապական Նուիրակին և Անկիլիքան Գեր. Ապիսկոպոսին։ Խեկ Գեր. Տ. Ասողիկ Մ. Վրդ. Ղազարեան, ընկերակցութեամբ մի քանի Հոգ. Հայրենու, այցելց Մարտինին Եպս.ին, Լուսերականաց Սեծաւորին, և Հայ և Յոյն Կաթոլիկներու Փախանորդներուն։

● Ե. 27 Դեկտ. — Գեր. Տեղապահ Արքազանը, ընկերակցութեամբ Գեր. Տ. Սուրբէն Եպս. Քէմահանանի, Հոգ. Տ. Զուէփ Վրդ. Զինչինեանի և Տիար Կարպահ Հինգերեանի, Ներկայ գտնուեցաւ ընդունելութեան մը՝ Կառավարական տան մէջ։

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Շնորհակալուրեամբ եւ օրինուրեամբ կ'արձանագրենք 1956 տարւոյ ընթացքին

Ս. Յակոբեանց Մայր Տանարին եւ այլ Մրբախյրերու տրուած հետեւեալ
բարեպատշաճ նուերները:

1. — Կ. Պոլսէն, Տէր և Տիկին և որդի Միհրան, Նուարդ և Ստեփան, Ս. Գլխազրի կը նըւիրեն ճերմակ ճեռագործ և քառակողմեան ժողորով վարագոյք մը.

2. — Հելիոպոլիսէն, Լվէրէկցի այրի Տիկին Գլխազրի Դանիէլեան, մէկ սեղանի ճերմակ ժածկոց կը նուիրէ Ս. Գլխազրի.

3. — Գաչէրէրնակ Տիկին Տիրուակի Միխիթարեան և Օր. Անահիտ Խաչիկեաններ, մէկ փիւրօկրավիր դործ զբակալ մը կը նուիրեն Ս. Գերեզմանին Քրիստոսի:

4. — Ապատան (Պարսկաստանէն), Տիկ. Հոփումիմէ Աշուղեան և Տիկ. Ոլսաննա, Ս. Յակոբայ կը նուիրեն և հատ քանրէ կլոր գործեր, աշտանակի տակի իրրե փռոց.

5. — Երուսաղէմէն Այնթաղցի Տիկ. Հրանդուհի Թանաշեանը ճերմակ սեղանի ժածկոց մը կը նուիրէ Ս. Գլխազրի:

6. — Գյորութէն, Ատանացի Տիկ. Լիլիտ Եթմէքնեան Սուրբ Գլխազրին կը նուիրէ 2 հատ յախճաղակեայ փոքր ժաղկաման և ասեղնագործ աշտանակի տակի կլոր գարդեր:

7. — Գյորութէն, Սոեցի Տիկ. Ալյուաննա Ֆիննեան, Ս. Յակոբայ Ս. Աստուածածնայ պատկերին կը նուիրէ մէկ սոկի մատանի մը կարմիր քարով:

8. — Պաղտատէն, Պուրսացի Վարդուհի Խընկիկեան և Տիգրանուհի Խնկիկեան, Երկու Քոյրեր, Երկու թրքական զեղին սոկի կը նուիրեն Ս. Յակոբայ Աստուածածնայ պատկերներուն:

9. — Երուսաղէմէն, Տիկ. Տիգրանուհի Խնճեան, մէկ զեղեցիկ խնքնածեռագործ ճերմակ թաւշի վրայ սկիհի ժածկոց մը սոկնեմել սրմալի, վասն Ս. Յակոբայ տաճարին:

10. — Պաղտատէն, Ամասիացի այրի Տիկին Մարիամ Քերոք Ժամկոչեան, մէկ սոկի մատանի կը նուիրէ Ս. Յակոբայ տաճարի Ս. Աստուածածնայ պատկերին:

11. — Կ. Պոլսէն. Տիկին Սաթենիկ Զիլեան, Ս. Յակոբայ տաճարին կը նուիրէ մէկ ճերմակ սեղանի ժածկոց մը և 3 հատ խաչի բռնիշներ: Նոյնպէս, Տիկին Մարի Գէզէլեան կը նուիրէ կապոյտ խաչի բռնիչ մը:

12. — Երուսաղէմէն, Տիգրանակերտցի այրի Տիկին Լուսիա Մարտիկեան, վեց հատ կանաչ շապիկ կը նուիրէ Ս. Յակոբայ:

13. — Պաղտատէն, Օրիորդ Հրանոյչ Աւագեան, Ցամարկ Աւագեան և Օր. Անահիտ Պետրոսեան, մէկական բռնիչ աւետարանի կը նուիրեն Ս. Յակոբայ տաճարին:

14. — Կ. Պոլսէն, Տիկին Հայկուհի Յակոբեան, մէկ աւետարանի բռնիչ կը նուիրէ Ս. Յակոբայ:

Տէկին Տիգրանուհի 0հանեան մէկ սեղանի փոքր ժածկոց կը նուիրէ Ս. Գլխազրի:

15. — Ամերիկացէն, Վանեցի, Տէր և Տիկին Մնացական 0հանեսէսան, մէկ մեծ զեղին ժածկոց մը կը նուիրէ Ս. Յակոբայ, ճեռամբ ու խտացր վանեցի ներսէս 0հանեսէսանի:

16. — Կ. Պոլսէն, Մալիսէս Նուրիան Չօպանեան, մետաքսեայ աւետարանի բռնիչ մը կը նուիրէ Ս. Յակոբայ տաճարին:

17. — Հալէպէն, Այնթաղցի Տիկին Լեռոնիկ Մանուկեան, մէկ սոկի մատանի կարմիր եազուքարով կը նուիրէ Ս. Յակոբայ Ս. Աստուածածնի պատկերին:

18. — Հալէպէն, Եղեսացի Տիկին Եթերեր Խարաբնեան, մէկ սոկի մատանի մը (ալիանս), կը նուիրէ Ս. Յակոբայ Ս. Աստուածածնի պատկերին:

19. — Հալէպէն, Աղերզցի, Տէր և Տիկին Արմէն Գասպարեան, մէկ արծաթ փոքր կանթեղ կը նուիրեն Ս. Յակոբայ:

20. — Հալէպէն, Այնթաղցի, Տիկ. Ալիս Մըխնեան, մէկ սոկի կապոյտ քարով մատանի կը նուիրէ Սուրբ Գլխազրի:

21. — Այնթաղցի Օրիորդ Գեղուհի Խնկինակերեան, վարդագոյն ինքնածեռագործ սկիհի ժածկոց մը կը նուիրէ Անթեղէմի տաճարին:

22. — Բնիկ Երուսաղէմացի Օրիորդ Մարիամ և Մարիթ Խաչատուրեան, մէկ կապոյտ խղաներէ սեղանի ժածկոց մը կը նուիրեն Ս. Ծննդի Աւագ Խորանին:

23. — Թէրանէն, Տիկին Անուշ Խաչատուրեան, քանրէ բանուած քորփուրայ մը կը նուիրէ Ս. Յակոբայ:

24. — Երուսաղէմէն, Տիկին Հայկուհի Նալպանտեան, զեղեցիկ սեղանի ժածկոց մը, ինքնածեռագործ կապոյտ յատակի վրայ ժածկոց մը կը նուիրէ Ս. Յակոբայ տաճարին:

25. — Երուսաղէմէն, Այնթաղցի, Օրիորդ Անահիտ Ն. Մէնէշեան, մէկ յայսմանուրքի ինքնածեռագործ կապոյտ յատակի վրայ ժածկոց մը կը նուիրէ Ս. Յակոբայ տաճարին:

26. — Հալէպէն, Աղերզցի, Տիկին Լիլիտ Քանքէնեան, Ս. Յակոբայ պատկերներուն կը նուիրէ մէկ արծաթեայ ձեռք, մէկ սիրտ, մէկ մարդուկ և մէկ զլուխ, ամէնքն ալ շատ բարակ արծաթ թերթերէ շինուած, ճեռամբ Տիկին Մէրիամ Քէվանեանեան:

27. — Ամմանէն, Տիկին Ճէմիլէ Սարգսիսեան, մէկ կլոր կապոյտ յատակի վրայ «թիւլ» ժածկոց մասի ժածկոց մը կը նուիրէ Ս. Յակոբայ տաճարին:

Լուսարարապէ Ս. Արարյ

ՍԻԱՆ

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ 1956 ՏԵՐԻԱՅ

Բ Ա Ն Ա Ս Ա Բ Ա Կ Ա Ծ . —

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ. — Կորին և «Սամարացին»

192, 235

Գ Ե Պ Ա Ր Ո Ւ Ե Ս Ա Կ Ա Ծ . —

Ա. Շ. ՄՆԱՑԱԿԱՆՆԵՐՆ . — Հայկական զարգարության

70, 112, 208

Բ Ա Ն Ա Ս Ե Պ Ա Կ Ա Ծ . —

ԵՊԻՎԱՐԴ. — Առկի կամարը Վերադարձողը

99

ՇԵՆ - ՄԱՀ. — Ծովամայի

10

Համրուաններ

51

Ոչ ո՛վ այս զիւեր

101

Անքաղիսակցութիւն

331

ԱՆՏԻՇԱՑ. — Երեք անգամ . . .

11

Ա՞ր է նոխազը ասկայց . . .

52

Մայրականի տանիքներկն . . .

265

Առեղծուած

266

ՀՈՒՓՈՒՄԷ ՊՈԴԱՍԵԱՆ. — Լիրիկական

12

ՅՈՎՀ. ՇԽՐՈԶ. — * 12, 101, 191, 234, 267, 330

Ա՞ր է, Բաբ

234

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — Փափակ

53

Քառեակեներ

53

ՄԱՐՄԷՆ. — Արարատ

54

ՄԱՐԻ ԱԹՄԱՋԵԱՆ. — Սէն - Տընիի տանիքին մեջ

148

ՎԱՂԱՐԺԱԿ ՆՈՐԵՆՑ. — Ես իմ մանկան ասի

149

ԱՆՑԻ. — Առանց բարկութեան Պատշեալ իշխանը

189

266

Ա. Ի. ԻՍՈՎԱԿԵԱՆ. — *

189

ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ. — Աղօրք Հայրենական

190

233

ԵՊԻՇԷ ԶԱՐԵՆՑ. — Մոնումենտ

190

ԶԱԻՆ Վ. Զ. — Սպասում

191

ՈՒԶՈ. ՊԵՏՐՈՍԵԱՆ. — Հճառություն

267

Գ Ր Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ծ . —

Ե. — «Ամենուն Տարեգիրք»

20

ԵՊԻՎԱՐԴ. — «Պարը Յոյսին»

21

«Միսրիկ Տաւիդ»

84

Գ Ր Ա Կ Ա Ծ . —

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — Սփիւռքի մեջ հայերեն գրողի արժանիքին զնահատութեան պայմանները

13

Յ. ՕՇԱԿԱՆ. — Յակոբ Պարոնեան

55

Մբրունի Տիւսար

268

ԵԿԵՊԵՑՈ - ՊՈՍՄՈԿԱՆ . —

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ. — Յակոբ Զուլայեցիի վերջին օրերը

108

ԵԲԱԺԾՈԳԻՑՈԿԱՆ . —

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. — Միջնադարեան հայկոմպոդիսորներ 66, 106, 203, 244, 277

ԻՄԱՍԱՍԱՍԻՐՈԿԱՆ . —

ԽՄԲ. — Ազատուրին և հաւատք (բրգ.)

213

ՇԱՀԱՆ Ռ. ԳԵՐՊԵՐԵԱՆ. — Խման և իրականութիւն

342

ԽՄԲ Ո. Գ Ր Ա Կ Ա Ծ . —

Ո. Ծննդեան տօնին առքիւ

1

Ճշմարիչ համապարհը

41

Պահի և աղօրք

89

Անդրանիկ Կոնդակը՝ Վեհ. Տ. Տ.

Վազգեն Ա. Կարուղիկոսի

126

Կրօնական դասիարակութիւն	169	Հ. Բ. Ը. Միուրեան Յիսուսկեայ Յորբել- հանք եւ ազգապահպանման իր նոր ծրագիրները	30
Տաղնապը	225		
«Նախանձ տան ու կերից զիս»	257		
Աւտուած մեզի նես	321		
ԿՐՈՆ ԱԿԱՆ . —			
ՇՈՀԱՆ Վ. Պ. ԱձէՄԵԱՆ . — Հաւասֆ	5	Բարեպատական նույներ	35, 350
ԲՈՒՀԱԿ Վ. ԱՐՄԻԱՊԵՏ . — Կենդանաւար հարցը	45	Հառուեկչիո նպաստից	36
«ՄԵԼ Ոճարին պակասը	261	Արձանագրութիւն Ազգ. - Եկեղեցական ժողովի	48, 97, 132
Ստեղծագործման բարոյագիտականը	326	ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ . — Խմ նանշած Սաղիմականները	81
Գ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ . — Երջանիկ կեանքը	92		
Մարդու իսկական արժեքը	173	Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Գարեգին Արքապատ. Խաչատրւեան Երուսաղեմի մէջ	85
Հմարտութիւն զնել	228		
Դ. Վ. — Ո՞վ է բարի	143		
ՄՈՍԵՆ ԱԳՐԱԿԱՆ . —			
Ն. ԵՊՈ. ՇՈՎԱԿԱՆ . — (Խեւ) Յովիաննես Թվուրանցի	23,	Կոնդակ՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայ- րապետի	122
74, 110, 155, 249, 281, 337			
ՊԱՏՄՈ . - ԲՈՆԱՍ.ՍԻՐԱԿԱՆ . —			
ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԷՆ . — Պազ Առակունքի		ԶԱԻՔՆ Վ. Պ. . Զ. Ա. Օ. Տ. Տ.	
16, 60, 102, 150, 199, 239, 272, 333		Վազգեն Ա. Կարողիկոսի այցը Անքիլիս եւ արտասահման	129
Ա. ՑՈԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ . —			
Յունուար Ամսուհայ լուրեր	27	Ատենագրութիւն Խպիկոպոսական ժո- ղովոյ	140, 178
Փետ. - Մարտ	»		
»	»		
Ապրիլ	»		
Մայիս - Յունիս	»		
Յուլիս - Օգոստոս	»		
Սեպտեմբեր	»		
Հոկտ. - Նոյեմ.	»		
Դեկտեմբեր	»		
ՏԵՐՈՒԻՆԻ . —			
Գեր. Տ. Տիրայր Արք. Տ. Յովիաննեսան	167	ՄԱԿԻ զիսաւոր հարտակար Պր. Հա- մբեոլիքի մեր Մրբավայրերուն տուած այցելութիւնը	160
Եւզին Մայրապես Օնանեան	167		
Թրժանա Մայրապես Սարգիսեան	223	Ս. Էջմիածնի նոգեւոր նեմարանի 1956 - 1957 ուսումնական տարւոյ հա- մար առակերտներ կ'ուզուին	160
Շահնա Պետրեան	286		
Գեր. Տ. Պարզե Եպօ. Վրբանէսան	317		
Ա. ՑԼ Ե Կ Ա. ՑԼ Ք. . —			
Ազօրք մը	8	ԵՐԱՆ ԱՐՔԵՊՈ. — Նայելով դարձեալ Շահնա Պետրեանին	340
Ա. Երուսաղեմին եղած կարեւոր Եուր- բատուութիւն մը	26	Կենսագրական զիժեր Շահնա Պետրե- անի	341

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ԴԷՊՔԵՐՈՒՄ ՄԱՍԻՆ



Եղիշէ Արքեպատ. Տէրտէրեանի կողմէ սկսուած երուսալէմի Ս. Յակոբեանց վանքի տագնապին վերջին մանրամասնութիւնները տրուած էին «Սիոն» ամսագրի տարւոյ Հոկտ.-Նոյեմ. միացեալ թիւին և ուրիշ օրաթերթերու մէջ : Դէպքերուն նկարագրութիւնը հասած էր հոն ուր Տիրան Սրբազն, Նոյեմ. 15ին, վերադարձած էր Պէյրութէն և ընդունուած Միաբանութեան ու ժողովուրդի անսահման ցնծութեան և ոգեւորութեան մէջ : Խուած էր նաեւ թէ Միաբանական Ընդհանուր ժողովը, գումարուած 1ույնմբեր 17ին, 23 Եպիսկոպոս-Վարդապետներու ներկայութեամբ, միաձայնութեամբ եւ յոտնկայս, Ս. Աթոռոյ Պատր. Տեղապահ հոչակած էր Գեր. Տ. Տիրան Արքեպատ.ը :

Նկատելով որ հայ մամուլի մէջ դարձեալ այլընդայլոյ լուրեր սկսած են հրատարակուիլ, սոյն հաղորդագրութեամբ կը փափաքինք հայ համարակութեան ի գիտութիւն ներկայացնել Նոյեմ. 17ի յաջորդող կարեւոր դէպքերը որոշ մանրամասնութիւններով :

ՏԻՐԱՆ ՍՐԲՈՁԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԵՆ ԵՏՔ

Նոյեմ. 19ին, Պատրիարքական Տեղապահ Գեր. Տիրան Սրբազն, խումբ մը Միաբան Հայրերու հետ, այցելեց ներքին Գործոց Նախարարին, շնորհակալութիւն յայտնելու իր վերադարձի արտօնութեան համար եւ անոր ներկայացնելու յուշազիր մը պատրիարքական ընտրութեան վերաբերեալ կանոնական տրամադրութեանց շուրջ :

Յաջորդ օր, նոյն նպատակաւ, այցելութիւն տուաւ Վարչապետին, արժանանաւալով ամենազերմ ընդունելութեան : Այս առթիւ նորին Վասմութիւնը յայտնեց, ի միջի այլոց, թէ կառավարութիւնը համոզուած է որ Միաբանութիւնն ու ժողովուրդը Տիրան Սրբազնի հետ է, ուստի փափաքելի է որ վանքին խնդիրները շուտով վերջանան ու կատարուի պատրիարքական ընտրութիւնը : Թելազրեց որ յարմար առիթով մը Տիրան Սրբազն ու Եղիշէ Արքեպատ., երբ սա վերադառնայ, տեսակցութիւն մը ունենան, ի հարկին իր՝ Վարչապետին ներկայութեան : Այս թելազրութեան իր համաձայնութիւնը յայտնեց Տիրան Սրբազն, աւելցնելով թէ ինք անձնական որեւէ հակառակութիւն չունի Եղիշէ Արքեպատ.ի դէմ :

Նոյեմ. 21ին, շրջան ընող զրոյցներէ իմացուեցաւ որ Եղիշէ Արքեպատ., ընկերակցութեամբ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբաններէն Շահէ Վրդ. Անէմեանի, Ժամանակ է Ամման, Ս. Աթոռէն երկու ամսուան ինքնակամ բացակայութենէ մը յետոյ :

Նոյեմ. 23ին, Տեղապահ Սրբազն Հայրը հրաւիրուեցաւ այցելել Ամման Նախարարական Խորհուրդի անդամներէն մէկուն կողմէ որ առաջարկեց իրեն ներկայ ըլլալ ճաշկերոյթի մը՝ հանդիպելու համար Եղիշէ Արքեպատ.ի: Սրբազնը, կարգ մը նկատողութիւններ ընելէ ետք, համակերպեցաւ եղած առաջարկին ու ժամադրութիւն տրուեցաւ Նոյեմ. 25ի Կիրակի երեկոյեան համար : Սրբազնին երուսաղէմ վերադարձին սակայն, Միաբանութեան ու ժողովուրդին մէջ վրդովմունք առաջ եկաւ այն կասկածով թէ առաջարկուած հանդիպումը վանքին համար վլսասակար ելք պիտի ունենար :

Որոշեալ թուականին, Տեղապահ Սրբազնը Ամման գնաց ու նորին Վասմութիւն Վարչապետին հետ ունեցաւ հետաձայնական խօսակցութիւն մը որուն հետեւանքով հրաժարեցաւ ճաշկերոյթին երթայու իր մտադրութենէն: Սրբազնը նոյն օրն իսկ վերադարձաւ երուսաղէմ եւ ընդունուեցաւ Միաբանութեան ու ժողովուրդի գոհունարադարձաւ երուսաղէմ եւ ուրախութեան արտայայտութիւններով :

Նոյեմբեր 30ին, Եղիշէ Արքեպս. հրապարակ հանեց «Կոչ» մը ուղղուած «Երուսաղէմի մերազն ժողովութին» եւ «Պատրիարքական Տեղապահ Ս. Սթոռոյն երուսաղէմի» ստորագրութեամբ ու 26 Նոյեմբեր թուականով: Անոր օրինակները յանձնուած էին անպատասխանու եւ իրեն շահակից քանի մը անձերու որոնք, ուշ գիշերին, յանկարծ երեւան գալով սկսան տունէ տուն պատրտիլ ու ցրուել «Կոչ»երը վանքին մէջ: Ժողովուրդը քունէ արթնցաւ ու զրգութիւնը ծայր տուաւ: Ոստիկանութիւնը վրայ հասաւ ու ժողովուրդի ծեռքէն հազիւ նողոպարած ու պահութած ցրուինները տարուեցան բանտ ուր մնացին գիշերը եւ յաջորդ օր արծակուեցան երաշխաւորութեամբ:

Աւելորդ է ըսել որ այդ «Կոչ»ին մէջ Եղիշէ Արքեպս. Կ'ուրանար ամէն ինչ, յայտարարելով թէ «մեր պաշտօնին եւ անձին վերաբերեալ եղած բոլոր ամբաստանութիւնները սուտ են եւ անհիմն», եւ «ամրողապէս սիսալ եւ սուտ տարածայնութիւնները» կը համարէր արեւու լոյսին տակ ապացուցուած նշմարտութիւններն իսկ: Տարբեր բան կարելի չէր սպասել իրմէ . . . :

ՃԱՆԱՉՈՒՄ ՏԵՂԱՊԱՀԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ

Պետական իշխանութեանց գործին ի դիւրութիւն, Ս. Սթոռոյ դիւանապետ Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տէրփիշեան եւ բարտուղար Տիար Կարպիս Հինողեան, Դեկտ. 2ին, տեսակցութիւն մը ունեցան երուսաղէմի Վասեմ. Կառավարչին հետ որուն բացատրեցին Ազգային Սահմանադրութեան ու վանական Ներքին Կանոնի այլեւայլ տրամադրութիւնները: Վասեմ. Կառավարչի Փափարով, այդ բացատրութիւնները յուշագրով մըն ալ յանձնուեցան իրեն, Դեկտ. 4ին: Նոյն օր պատգամաւորութիւն մը մեկնեցաւ Ամման Ներքին Գործոց Նախարարին եւս ներկայացնելու համար նոյն յուշագրին մէկ օրինակը:

Դեկտ. 12ին, տեսակցութիւն մը տեղի ունեցաւ Վարչապետարանին մէջ, Նորին Վասմութիւն Վարչապետին իսկ հրաւէրով: Ներկայ էին Վարչապետն ու Ներքին Գործոց Նախարարը եւ ուրիշ երկու նախարարներ: Հրաւիրուած էին նաև Տեղապահ Ս. Հայրը, որ իր հետ առած էր Ս. Սթոռոյ Դիւանապետ Հոգ. Տիրայր Վրդ. Տէրփիշեանը, եւ Եղիշէ Արքեպս: որ իր հետ բերած էր Հայկ Փէլիթէրեան անուն անձը: Կառավարութեան նաւտակն էր լուսաբանուիլ վանական իշխանութեան տեսակէտին եւ Տէրտէրեան Արքեպսի առարկութիւններուն մասին: — Տեղապահ Տիրան Սրբազն նախ իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Կառավարութեան որ հակառակ իր կարեւոր եւ բազում զբաղումներուն ժամանակ կը տրամադրէր Հայոց Պատրիարքարանի խնդիրներուն բարւոր լուծման համար, ապա շարունակեց ըսելով թէ ինք անձնապէս որեւէ խնդիր չունէր Եղիշէ Արքեպսի դէմ եւ իր Փափարն էր միայն որ յարգուէին վանքին օրէնքներն ու պատշաճութիւնները ներքին Կանոնագրի տրամադրութեանց համածայն եւ Միաբանական Ընդհանուր Ժողովոյ անցուցած որոշումներուն հապատակելով: — Եղիշէ Արքեպս. Ժխտեց տրուած որոշումներուն օրինաւորութիւնը. պնդեց թէ ինք Տեղապահ է ու կը մնայ այդպէս. առաջարկեց որ ինք արտօնուի երթալ երուսաղէմ Միաբանական Ժողով գումարելու եւ ուղղակի պատրիարքական ընտրութեան ծեռնարկելու, վստահ ըլլալով որ Տիրան Սրբազն պիտի ընտրուի, կամ նոյն ժողովին ներկայացնելու իր հրաժարականը Տեղապահութենէ: Բնականաբար ընդունուեցաւ այս տարօրինակ առաջարկը տրուած ըլլալով որ ինք արդէն պաշտօնանկ եղած ու նոր Տեղապահն ալ ընտրուած էր օրինաւոր Եղանակաւ: — Նորին Վասմութիւն Ներքին Գործոց Նախարարը յայտնեց թէ ինք ուսումնասիրած էր Տիրան Սրբազնի Տեղապահ ընտրութեան պարագաները եւ հականունական ոչինչ գտած էր անոնց մէջ, եւ թէ ինք պատրաստ էր նանջնալու Տիրան Սրբազնի Տեղապահութիւնը, բայց յարեց թէ Եղիշէ Արքեպս. Կրնար գիմել Գիրագոյն Ատեանին ու պատճառ ըլլալ որ ծգծուի Պատրիարքական ընտրութիւնը, մինչդեռ հապացութեան մը գալով կարելի էր փութացնել այդ ընտրութիւնը եւ վերջ տալ վէճին միանգամբնդմիշտ: — Ն. Վ. Վարչապետն ալ թելադրեց որ Սուրէն Եպիսկոպոս, իրբւ

երիցագոյն անդամ Միաբանութեան, ժողով գումարէ եւ Եղիշէ Արքեպս. այդ ժողովին ներկայացնէ իր հրաժարականը եւ ապա կառավարութիւնն ալ առանց այլեւայլի ճանչնայ Տիրան Արքազանի Տեղապահութիւնը :

Միաբանութիւնը, տեղի տալով ի սէր խաղաղութեան, հաւանութիւն յայտնեց Եղած առաջարկին, սակայն Եղիշէ Արքեպս. մերժեց առաջարկը, կորսնցնելով այսպէս լաւագոյն պատեհութիւն մը փրկելու համար ինքզինքը իր ստեղծած անելքն եւ գէթ կատարած ըլլալու համար իր խոստումը Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետին թէ պիտի քաշուէր ամէն գործէ եւ «իր ապագայ ընթացքով որեւէ դժուարութիւն պիտի չպատճառէր Մայր Աթոռին կամ Երուսաղէմի Պատրիարքութեան»: Մինչեռ յայտնի էր որ ան տակաւին չէր հրաժարած իր մութ նպատակները հետապնդելէ Աթոռին ի վեսա:

Դեկտ. 16ին, Տեղապահ Արքազանը շնորհաւորական այցելութիւն տուաւ Երուսաղէմի նոր Կառավարիչ Ն. Վ. Ատոնան Եռոնէս Էլ-Հիւսէյնի որ այս բարեպատեհ առիթով Նորին Արքազանութեան յանձնեց անոր Տեղապահութեան ճանաչման զիրը: Բարի լուրը վանք հասած ըլլալով Միաբանութիւն եւ ժողովուրդ վայրկենապէս խոննեցան վանքին դուռը եւ ուրախ բացազանչութիւններով դիմաւորեցին Արքազանը :

Անգամ մը եւս Հաշիմական Թագաւորութեան երիտասարդ Վեհապետին եւ իր արդարասէր Կառավարութեան հասցէին արևէշատութեան մաղթանքներ եղան:

ՊՈ.ՑՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԶԵԽՆԱՐԿ

Տեղապահ Արքազան Հայրը, Նոյմ. 17ի Միաբանական Ընդհ. Ժողովին տուած իր խոստման համաձայն, անմիջապէս ծեռնարկեց պատրիարքական ընտրութեան գործողութեանց: Դեկտ. 17ին հրաւիրագիրներ զրկուեցան Յորդանանի մէջ գտնուող բոլոր Միաբաններուն: Իսկ արտասահման գտնուող միւս Միաբան Հայրերուն ալ հեռագրաւ հաղորդուեցաւ ժողովի թուականն ու օրակարգը:

Ազգային Սահմանադրութեան Երուսաղէմի վերաբերեալ բարեփոխուած 22րդ եւ 23րդ յօդուածներու համաձայն, պատրիարքական ընտրութիւնը կը կատարուի Միաբանական Ընդհանուր Ժողովոյ երկու նիստերով: Առաջին օրը կը կազմուի ընտրելեաց հնգանուն ցանկը. յաջորդ օր հնգանուն ցանկին վրայէն կ'ընտրուի պատրիարքը:

Հնգանուն ցանկի կազմութեան համար հրաւիրուած ժողովը գումարուեցաւ Դեկտեմբեր 19, Չորեքշարթի առաւոտեան ժամը 10ին: Ժողովի հրաւիրուած 25 Միաբաններէն կը բացակայէին միայն Եղիշէ Արքեպս. եւ Հայրիկ Եպս.: Կատարուեցաւ զաղոնի քուէարկութիւն. եւ ընտրելեաց հնգանուն ցանկին մէջ մտան Տ. Տիրան Արքեպս. 22 քուէով, Տ. Սուրբէն Եպս. 20 քուէով, Տ. Շնորհը Եպս. 17 քուէով, Տ. Հայկազուն Եպս. 10 քուէով եւ Տ. Զգոն Մ. Վրդ. 10 քուէով:

Անցողակի յիշնենք որ Եղիշէ Արքեպս. ստացաւ միայն մէկ քուէ: Նիստը փակուեցաւ յաջորդ առաւոտեան նոյն ժամուն գումարուելու եւ Ս. Աթոռոյ պատրիարքի այսքան յապաղած ընտրութիւնը կատարելու առաջադրութեամբ:

ԳԱՏ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԴԵՄ

Նոյն օրուան յետ միջօրէի ժամը 4.30ին սակայն Գերագոյն Ատեանէն ստացուեցաւ որոշումնազիր մը ըստ որում Տէրտէրեան Արքեպս. դատ բացած էր Ներքին Գործոց Նախարարին եւ Ս. Աթոռոյս Տեղապահին դէմ միանգամայն: Գերագոյն Ատեանը կը հրահանգէր ներքին Գործոց Նախարարին տալ իր պատճառները թէ ինչո՞ւ պէտք չեղեալ նկատէ Տիրան Արքազանի Տեղապահութեան ճանաչումը. կը հրահանգէր նաեւ Ս. Աթոռոյս Տեղապահին կեցնել պատրիարքական ընտրութեան գործողութիւնները մինչեւ Գերագոյն Ատեանին այդ մասին տալիք վճիռը:

Յաջորդ առաւօտ որոշեալ ժամուն գումարուեցաւ Միաբանական Ընդհանուր ժողովը ուր Տեղապահ Արքազանը տուաւ իր պաշտօնական զեկոյցը բացուած դատի մասին եւ յայտնեց թէ այս պարագաներու տակ կը մնար յետաձգել պատրիարքական ընտրութիւնը : Ըստի, ժողովին առաջարկ բերուեցաւ որ Եղիշէ Արք, արտաքսուի Միաբանութենէն: Այս խնդիրը ըստ կանոնի յանձնուեցաւ Տնօրէն ժողովոյ նախաքննութեան:

Պատրիարքական ընտրութեան այս կերպով յետաձգման պատճառաւ Միաբան Հայրերէն երկու թը արտօնուեցան մեկնի իրենց թեմական գործին պայմանաւ որ տօնական օրերէն ետք դարձեալ վերադառնան Ս. Աթոռ պատրիարքական ընտրութեան եւ այլ յարակից գործերու իրենց մասնակցութիւնը բերելու համար: Անմիջապէս ծեռնարկուեցաւ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներու պատրիարքարանի դատին պաշտպանութեան համար գործակցութեամբ կարող փաստարաններու, երուսակչէն եւ Ամմանէն, որոնք պիտի հետապնդեն դատական գործերը :

Դեկտեմբեր 23ի յետ միջօրէի ժամը 1ին լուր առնուեցաւ թէ ոստիկանութեան հսկողութեամբ Եղիշէ Արքեպս. Ամմանէն երուսակչէմ եկած էր վանք վերադառնալու նպատակաւ: Միաբանութիւն եւ ժողովուրդ կրկին խողովայոյզ վիճակի մատնուեցան: Եղիշէ Արքեպս. փոխանակ զգաստանալու եւ հրաժարելու ամէն գործէ, համաձայն Վեհափառ Հայրապետին տուած իր խոսուումին, ընդհակառակի համարձակած էր սուտ հանել Ամենայն Հայոց Հայրապետը: Աւելին, չէր ուզած ննթարկուիլ Միաբանական Ընդհանուր ժողովի որոշումներուն, եւ դատ բացած էր վանական օրինաւոր իշխանութեան դէմ ու կասեցուցած պատրիարքական ընտրութեան ծեռնարկը, խանգարելով Ս. Աթոռոյ գործոց բնականոն ընթացքը: Զարմանալի չէր ուրիմն ժողովրդային ինքնարուխ և ընդգումը ընդդէմ անոր վանք վերադառնալուն: Երուսալէմի կառավարիչը, իրազեկ դառնալով կացութեան. յանձնարարեց Եղիշէ Արքեպսին վերադառնալ Ամման:

Թերեւս աւելորդ չըլլայ յիշել այստեղ որ Միաբանութեան ներկայ դժուարութիւնները առաջ կուգան, եւ Եղիշէ Արքեպս. պատրիարքարանին դէմ դատ բանալու կարելիութիւն կ'ունենայ, այն պատճառաւ որ Ազգային Սահմանադրութեան երուսակչի վերաբերեալ յօդուածները, որոնք մեր պատրիարքարանի հիմնական կանոնադրութիւնը կը կազմեն, թերի են եւ ժամանցեալ: Շատ մը խնդիրներու մասին թէ՝ այս կանոնները եւ թէ՝ Միաբանական Կանոնը պէտք եղած նախատեսութիւնները չեն պարունակեր ամէն պատճանականութեանց համար: Ցանախ անոնց անորոշ հանգամանքը դժուարութեան կը մատնէ գործադիր իշխանութիւնը եւ պաշտօնական ժողովները: Աւելի բան երեք բառորդ դար առաջ հաստատուած այս կանոնները չեն յարմարիր ներկայ կացութեան եւ տեղի կուտան թիւրիմացութեանց: Ցարդ բարեացակամ եւ խոհեմ առաջնորդողներ Միաբանութեան մէջ բանաւոր եղանակաւ առաջ տարած են պատրիարքարանի գործերը. բայց երբ որ չարամիտ անձեր հետամտին դժուարութեանց առջեւ դնել Ս. Աթոռոը կ'օգտուին մեր կանոնազրին պակասութիւններէն:

Վերջացնելէ առաջ. ի միամտութիւն հայ հասարակութեան, կը յայտնենք թէ Գերաշնորհ Տ. Տիրան Արքեպիսկոպոս օրինաւորապէս ընտրուած ու կառավարութենէն նանցուած Տեղապահն է եւ ըստ այնմ կը մնայ ի գլուխ Միաբանութեան եւ Յորդանանու հայ ժողովուրդին: Բացուած դատը որեւէ կերպով ազգած չէ անոր հանգամանքին, ու Պատրիարքարանի գործերը, ննարաւորութեան սահմանին մէջ, առաջ կը տարուին կանոնաւորութեամբ: Տնտեսական խիստ անձուկ կացութիւնը կը շարունակէ ծանրանալ Ս. Աթոռին վրայ եւ Միաբանութիւնն ու Երուսալէմի հայ կարօտեալները օրուան հացի մտահոգութենէն բռնուած են: Նախկին Տեղապահին ստեղծած տագնապը աւելի եւս կը դժուարացնէ այդ մտախն ծեռք առնուելիք միջոցները: Հակառակ ասոր, Միաբանութիւնը եւ Ս. Աթոռոյ բոլոր պաշտօնէութիւնը լծուած են իրենց գործերուն այս սուրբ Հաստատութեան համար պայծառ օրերու ակնկալութեամբ :

ՆԱՄԱԿ ՎԵՀ. ՀԱՅՐԱՊԵՏԵՆ

Հետեւեալլ քաղուած է Ամենայն Հայոց Վեհափառ Կարողիկոսի մեկ նամակին, Նոյեմբեր 27 րուակիր, եւ ուզլեալ «Երուսաղեմի Պատրիարքութեան Տեղապահ»ի Գերե. Տ. Տիրան Արքեպիսկոպոսին:

Տիրան Մրգազան յայտնեց քե ինք վսահ է որ Վեհափառ Հայրապետը ներուղամիս պիտի ըլլալ իրեն՝ առանց մասնաւոր արտօնութեան՝ Նորին Ս. Օծութեան նամակին այս մասերը հրատարակութեան տուած ըլլալու համար, քանի որ անոնց հրատարակութիւնը պիտի փարատ հայ մատուին մեջ վերջերս յայտնուած ինչ ինչ կատածներ եւ ընդհանրապէս օգտակար արդիւնք պիտի ունենայ:

ԽՄԲ.

«... Ճաւ է Մեզ որ Մեր հեռաւորութիւնը եւ նամակներու եւ թերթերու ուշ հասնելլ պատճառ դարձաւ որ օրը օրին տեղեակ ըլլանք երուսաղէմի Աթոռէն ներս ստեղծուած կացութեան եւ պատահած տիսուր դէպքերուն: Կացութիւն եւ դէպքեր որոնք ուղղակի անհաւատալի են եւ խորապէս անպատուարեր Մեր Եկեղեցին համար: Հարցը այնքան ծանրակշիռ է որ պէտք է խնդիր դնել թէ ի՞նչպէս է որ հնարաւոր դարձեր է նման կացութեան մը ստեղծուիլլ Եկեղեցւոյ ծոցին մէջ, եւ ի՞նչպէս է որ Եկեղեցին հանդուրժեր է ցարդ: Ամենայն լրջութեամբ պէտք է վերաբննել հոգեւորականներ դաստիարակելու մեր դրութիւնը եւ զանոնք ծեռնադրելու հիմունները: Ենտարակոյս որ ամէն բանէ առաջ պէտք է ի նկատի առնել բարոյական նկարագիրը: «Ամէն բան» ընելու ընդունակ մարդիկ, ինչքան ալ օժտուած ըլլան իմացական եւ այլ կարողութիւններով, ոչ մէկ գաղափարի չեն կրնար ծառայել:

«Զեր 27 Հոկտ. թուակիրին մէջ կը գրէք՝ «Իմ կրած տպաւորութիւնն այն է որ Զերդ Վեհափառութիւնը բոլորովին իրազեկ չէ կացութեան»: Այդ ճշմարիտ է մեծ մասմբ հետեւեալ պատճառուներով.

«Մինչեւ Հոկտեմբերի հէսերը ճշգրիտ եւ ամբողջական տեղեկութիւններ չունեցանք: Հակասական լուրեր կը ստանայինք երուսաղէմի Միաբանութեան անունով մէկ կողմէն, եւ Հայրիկ Եպիսկոպոսէն միւս կողմէն որպէս իշխանութեան ներկայացուցիչ: Հեռագիրներն ալ երբեմն աղաւաղուած կուգային:

«Եղիշէ Արքեպս. կը ժխտէր թէ ինք նման ամբաստանագիր մը գրած է Զեր դէմ: Կը պնդէր թէ Դուք էք գրած իր գէմ Յորդանանի իշխանութեանց եւ թէ այդ իշխանութիւնները երբ դիմած են իրեն լուսարանուելու համար, ինք Եղիշէ Արքեպիսկոպոս ինքզինք պաշտպանած է միայն, զնեզ ներկայացնելով որպէս խռովարար եւ վանքի ներքին կեանքը պղտորող», եւայլն....:

«Եղիշէ Արքեպիսկոպոս եւ Շահէ Վարդապետ կը հաւաստիացնէին թէ երուսաղէմի հարցը «ոչինչ մըն է», թէ «չարմէր որ Զերդ Վեհափառութիւնը մտահոգուի», թէ «ուրաքանչ ուրաքանչ լուսարանուել է հուշ է բարոյական իւրաքանչ», «թէ պիտութեան գեկավարները իր անծնական բարեկամներն են» եւ թէ մանաւանդ Յորդանանի նոր կառավարութեան մարդիկ բոլորովին «իր մտերիմներն են», եւայլն:

«Եղիշէ Արքեպիսկոպոս եւ Շահէ Վարդապետ կցմիածնէն մեկնեցան Նոյեմբերի 5ին: Իրենց մեկնելէն առաջ Հոկտեմբերի վերջերուն մի բանի տեսակցութեանց ընթացին Մենք ամէն բան բացինք իր առջեւ եւ յայտնեցինք իրեն թէ կը մնայ կամովին հրաժարուիլ եւ բաշուիլ ամէն զործէ եւ չվերադառնալ երուսաղէմ: Առաջարկեցինք որ

ատեն մը կօմիածին մնայ : Որոշեց մեկնիլ : Մեր վերջին տեսակցութեան ընթացքին , և Նոյեմբերին , Մեր թելադրութեան թէ պէտք է հրաժարի երուսալէմ վերադառնալէ , Մեզ պատասխանեց՝ «իրաւունք ունիք Վեհափառ , այս պայմաններու մէջ ես պիտի քաշուիմ ամէն բանէ , կը վստահացնեմ Զեզ թէ իմ ապագայ ընթացքով որեւէ դժուարութիւն պիտի չպատճառեմ Մայր Աթոռին կամ երուսալէմի պատրիարքութեան» : Եւ այսպէս մնկնեցաւ : Անկէ ասդին որեւէ լուր չունինք իրմէ : Ցուսով ենք թէ երուսաղէմի կորովի եւ ողջամիտ Միաբանութիւնը շուտով պիտի ծեռնարկէ պատրիարքական ընտրութեան , եւ առաջին ուրախացողը Մենք պիտի ըլլանք եթէ լսենք Զեր ընտրութեան մասին :

«... Ինչպէս ծանօթ է Զերդ Ամենապատուութեան, Մեր տեսակէտն ու իզնն էր որ Անթիլիասի տագնապը կերպով մը վերջ գտնէր, կողմերու փոխադարձ զիցումներով, Գաճիրէի համածայնազրի ողին պահելով։ Մենք հետեւողականօրէն հետապնդեցինք որ ելք մը գտնուիք։ Եթէ օրը օրին տեղեակ ըլլայինք կողմերու բանակցութեանց արդիւնքներուն վստահ ենք թէ հարցը ուրիշ վախճան կ'ունենար։ Բայց յետոյ միայն տեղեկացանք — շատ ուշ — թէ եղիշէ Սրբեպիսկոպոս ինքզինքը տեսակ մը Մեր լիազօրը եւ բանագնացը ցոյց տալով վճիռներ է արծակեր թէ՝ «Լեհափառը այս կէտին համածայն ըլլար», «Վեհափառը ընդունիթ» եւայլն, առանց նոյնիսկ Մեզ տեղեակ պահելու այդ բանակցութեանց ընթացքին։ Ճիշդ է թէ մենք զայն բանագնաց նշանակեցինք Մեր Անթիլիաս գտնուած ատեն, բայց իր այդ պաշտօնը հոն ալ վերջացաւ։ Յետափային Մենք իրնն ոչ մէկ լիազօրութիւն չենք տուած։ Փարիզէն իրեն զբած մէկ նամակնուս մէջ, և Սպրիլ թուակիր, միայն այսքան ըսեր էինք իրեն։ «Հետեւեցէք Անթիլիասի տագնապի ընթացքին եւ տեղեակ պահեցէք Մեզ»։ Ուրիշ ոչինչ։

«...Մայր Սթոռի գործերը առնասարակ բարեխացող ընթացքի մէջ են: Երիտասարդ ուժերը առաջ բաշած ենք եւ երջանիկ ենք որ յուսախաբ եղած չենք: Մի բանին զմայլելի տղաբներ են: Մեր գահակալութեան տարեղարձին առթիւ արեղաներէն եօթին վարդապետական չորս աստիճաններ տուինք: Չորսը ներքին թեսմերը ուղարկած ենք (Թիֆլիս, Պաքու, Մոսկուա, Ռոստով), երեքը Մայր Սթոռի մէջ են: Բացի անոնցմէ, Սթոռի մէջ ունինք երկու եպիսկոպոսներ, երեք վարդապետներ, երկու արեղաներ, չորս բահանաներ եւ եօթ սարկաւագներ: ...»

«Խնչքան երջանիկ պիտի ըլլանք եթէ յառաջիկայ տարի ուխտի գալով Մայր Աթոռ, Զեր աչքերով տեսնէք ինչ որ Մեր տկար ուժերով սկսած հնք իրագործել: Բնական է Մեր բոլոր աշխատանքները, ամէն տեսակի ձեռնարկները, իրենց սկզբնաւորութեան մէջ կը զտնուին տակաւին և դեռ շատ, շատ բան կայ ընթիթ: Եղածը, ըլլալիքի համեմատութեամբ ոչինչի հաւասար է: Բայց Մենք կը հաւատանք այդ ըլլալիքին եւ գալիքին: Աստուած եւ Մեր ժողովուրդը Մեզ հնտ են:...»

«Բարի եղէք Մեր ողջոյնը և օրնութիւնը յայտնելու Ս. Սթորիդ ամբողջ Միաբանութեան, յաւագոյն բարեմատթութիւններով Զեր շինարար գործոց յաջողութեան համար:

«Մեր Հայրապետական սրտաբուխ օրինութիւնը նաև երուսաղմի քաջարի հաւատացեալ ժողովուրդին որ վճռական պահուն զիտցաւ ցուցաբերել ներքին միութիւն, գործակցութիւն եւ հոգեւոր - բարոյական քարծը զիտակցութիւն։ Երանի թէ այդ ողին օրինակ դառնար Մեր բոլոր զազութներուն։

«Ընդունեցէք, սիրելի Սրբազն Եղայր, Մեր սիրոյ ողջոյնը և Մեր ամենազերմ մաղթանը Զեր քաջառողջութեան համար: Յուսանք թէ մօտ ապագային պիտի կարողանանք զիրար ողջունել, միասին և միախորհուրդ շարունակելու համար Մեր եկեղեցանուէր աշխատանքները ի փառս Աստուծոյ»:



Ա. Արոռոյս Տպարանին ցարդ լոյս տեսած են

8. 07.04.0.1.ի

ՅԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՎԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

զործէն հետեւեալ նատորները —

Էջ ԱԽԱԶԻՆ ՀԱՏՈՐ ԳԻՆ
368 ԶՈՐԹՈՆՔԻ ՍԵՐՈՒՆԴ 12 ԺԱԼԻՆ

Տերոյենց Պատուելիք Յովիաննես Հիսարեան
Խաչատուր Միսակեան Ստեփան Ռոկան
Նիկողոս Զօրայեան Գրիգոր Զիլինկիրեան
Նահապետ Ռուսիննեան Գրիգոր Օսեան

Տպուած 1945ին

Էջ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ ԳԻՆ
444 ՈՒՍՏԱՆԹԻՇՆԵՐ 17 ԺԱԼԻՆ

Հ. Ղեւոնդ Ալիսան Մկրտիչ Պիշիկբաևէլեան
Պետրոս Դուրեան
Տպուած 1954ին

Էջ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ ԳԻՆ
184 ԿՐՏՍԵՐ ՈՒՍՏԱՆԹԻՇՆԵՐ 10 ԺԱԼԻՆ

Յովլմաս Թերզեան Մկրտիչ Անեմեան
Յովիաննես Սկրեան Աներեսոս Պերակեան

Տպուած 1954ին

Էջ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ ԳԻՆ
520 Դ. Հ.Պի ԽՐԱՊԱՇՏՆԵՐ Մէկ ՏԻՆԱՐ

Յակոբ Պարոննեան Եղիա Տէմիրնիպատեան
Մկրտիչ Խոխմեան Մինաս Զերազ
Դարեզին Մրուանձեանց Մատրես Մամուրեան
Խորեն Նար-Պէյ Մերենց Մերենց

Մրունի Տիւսաբ

Տպուած 1956ին

Էջ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՏՈՐ ԳԻՆ
484 ԽՐԱՊԱՇՏՆԵՐ 15 ԺԱԼԻՆ

Արփիար Արփիարեան Տիգրան Կամարտիկան
Լեւոն Բաւալեան Արօսկ Զապաննեան
Գրիգոր Զօհրապ Զապէկ Ասատուր
Հրանդ Հրանդ Ասատուր

Տպուած 1958ին

«ԱԽՈՆ» և ԽՄԲՈՒԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԿԻՒՂԵԿԵԱՆ ՄԱՏԵՆՈԳՈՐԾԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱՆՈՒԹԵԱԾ ԱՏՈՄԸ ԵՆ ՀԵՏԵԿԵԱՆ ՀՐՈՍԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ.

ՎԱՆՈ ԽՈԶԱԲԷԿԵԱՆ - Սրամ երեման : Նուէր Յարութիւն Հազարեանէ :

Պ. Գէորգեան կը նուիրէ հնատեւեալ շ զիրքերը . -

ա) ՄԵԽԱՊԱՑԻԻ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ : բ) LE PEDANTISME CHEZ L'ADOLESCENT.

ՎԱՆՈԳԻ ՊԵՏԻԿԸ - բ. Հատոր : Հեղինէ Դաւիթեան (նուիրատու) :

ՅԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ - Դերենիկ Եպս. (նուիրատու) :

Սիմոն Սիմոնեանէ ստացանք . -

ա) ՀԱՅՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Ա. - Գ. Եւ Տարրական Ա. - Գ.):

բ) ԹՈՒԱԲԱՆԱՌԻԹԻՆ (Ա. - Զ. Տարի): գ) ԳԻԾՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ (Ա. - Ե. Տարի):

դ) ԱՐԱԴԱԾ (Ա. Գ. Եւ Ե. Տարիներ): ե) ԿՐՈՆԻ ԳԻՐՔ (Ա. - Պ. Տարի):

ԽԱՂԵՓՈՒՆՉ ԲԱՄՊԱԱԼԻՑ ՊՈՏՄՈՒԱՆՔՆԵՐՈՒ - Ե. Պրակ: Նուէր Նուազար Դրատունէն:

ԼԱ ՐՈՏԻ ՀԱՐԻՐՈՒ - Լաւ: Հրատ. Եւ Նուէր Գեղամ (Լ. Անանէսիանէ):

ԳԵՐԻ ՀՈՒՐՈ - Լաւ: Հրատ. Եւ Նուէր Փարիզի Հ. Բ. Բ. Մ. Հ.:

ՄՈՏԻԿ ԱՆՑԵԱԱԼԻՑ - Յ. Իրազեկ: Նուէր «Համազգային» Ընկ. Էն:

ՀՈՒՐԻ - Յարութիւն Ե. Մարայտարեան (նուիրատու) :

ԴԵՎԻ ՆԱՐԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ - Մուրիա:

Հայկ Շիրոյեանց կը նուիրէ իր շ զիրքերը . -

ա) ԿՈՆԱՆՉ ՀԱՐՄ: բ) ԳՈՒՐՈՒՆ ԷՐ:

ANAHID ... AND THERE WAS LIGHT - Frances A. and Garabed H. Paelian (donors).

ԱՌՋԵՐՆ ԺԱՄԱԳԻՐՔ ՀԱՅՑ. Ա. ԵԿԵՂԵՑԻՈՅ - Պատրաստեցին Յակոբ Տէր Խորէնեան

Եւ Աննանիկ Դուպիկեան (նուիրատուներ):

The Palestine Arab Refugees institution in
Damascus presents the following books:-

a) RESOLUTIONS ADOPTED BY THE
DIFFERENT ORGANES OF THE O. N. U.
ON THE PALESTINIAN QUESTION.

b) STATEMENTS ON THE PALESTINE
QUESTION - 1953.

c) STATEMENTS ON THE PALESTINE
QUESTION - 1954.

d) TENSION, TERROR AND BLOOD
IN THE HOLY LAND.

ԼՈՒՈՒՐՉԱԿ - Մինաս Նուրի (նուիրատու):

IRAQ OIL IN 1955 - Presented by Iraq
Petroleum Co. Ltd., London.

Մինաս Մ. Աէֆէրեան կը նուիրէ 6 Հայե-
րէն զիրքեր :

ՄԵՐ ԲԱՂԱՐԱԿԱՆ ԶԱՐԹՈՆԵԲԸ - Տ. Մար-
տիրոսեան: Նուէր «Պայքարոէն:

Մ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍՏՈՒՐԻՉ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑ-
ԻՈՅ - Օժման Հնագամեակ: Նուէր Վըր-
թանէս Քհյ. Փափազեանէ:

Տ. Տիրան Արքեպս. կը նուիրէ 8 Անգլիերէն
զիրքեր:

(Տարունակելի)

ՀՕՅՍ ՏԵՍԱԿ

ՕՐԱՅՈՅՑ

1957

ԹՈՒԱԿԱՆԵՐՆ ՔՐԻՍՏՈՆ
(ՀՕՏ ՀԵԿ ՏԱՐՈՐԻ)

Եւ

Բայց Թուակամին Հայոց
ՏԻՆԹ - ՏՆՄ = 4449 - 4450

Եւ

Տաճարական Թուակամին Հայոց
ՈՒԶ - ՈՒԷ = 1406 - 1407

ՏՊԱՐԱՆ ՄՐԱՋԵՑԱԿՈՌԵԱՆ
ԵՐԱՒԱՐԴԵՄ